

1389

22

U-79

2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՐԵՖԵՐԵՆՑ  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՐԵՖԵՐԵՆՑ

Բ 66 6

(42)

# ԱԻԴԱՐԱԿԻՆ ՊԱՏՄԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

(ՈՉ-ՁՐԻԱՍՈՂԵԱՅ ԱՆՔԻՐՈՒՅՔ ՀԱՍՏԱՏՈՒԱԾ)



ԳՐԵՑ

ՆԱԽԱՆԱԳ ՄԱՐԱՋԱԼՈՒՐԻԱՆ Ա. Անդամ մը

Զ Զ

ԹԱՐԴՄԱՆԵՑ

ԳՐԻԶ - ՔՆԱԾ



Գ. ՊՈՂԻՆ

ԳԻՏՈՒՅՆ ՑԱՎԱՐԱՆ

1914

22
Q - 79

12001  
12001

፩፭፻፯

## «ԱՐԵՎՈՅՆԻ ՄԱՏԵՎԱԾԱՐ»

42

22  
- 79

## ԱԻԵՏԱՐԱՆԻՆ ՊԱՏՄԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

(ՈՉ-ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ԱՂԲԻՒՐՆԵՐԵ ՀԱՍՏԱՏԻԱԾ)

→ → → ← ← ← ←

۹۷۶۸

**Վասնուաց Եպայրակցութեան անդամ մը**

60

ԹԱՐԳՄԱՆԵՑ

፩፻፲፭ - የኅጂ



Կ. ՊՈԼԻՍ

բԵՇԽԵԱՆ ՏՊՄՐԱՆ

1913

## ՅԱՌԱՋԱԲԱՆ

Շատ մը Քրիստոնեաներ, և գրեթէ բոլոր  
ոչ-Քրիստոնեաներ սա տպաւորութեան տակ  
ըլլալ կը թուին թէ կանխագոյն ժամանակի  
եկեղեցական պատմութեան հաւատալիութիւնը,  
և մինչև իսկ Քրիստոսի պատմական իրակա-  
նութիւնը բոլորովին հաստատուած է կանխա-  
գոյն Քրիստոնեայ հասարակութեան ապացու-  
ցութեան վրայ : Ինձի ալ յաճախ ձարցուած  
է թէ ի՞նչպէս դիտեմ որ Քրիստոս անուն  
անձ մը իրապէս գոյութիւն ունեցած է երբեք :  
Լսած եմ նաև որ Աւետարանի պատմութիւնը  
“առասպել”, այսինքն աւելորդապաշտութեան  
և դիւրահաւանութեան արդիւնք կոչուած է :

Սրդ, յարմար է որ ամէն բանի իր արթէ-  
քը տանք ; Մեր Քրիստոսի մասին իբրև  
Մարմացեալ Բանն Աստուած հաւատքը, կ'ըն-  
դունիմ թէ, հաստատուած է հոգեւոր փորձա-  
ռութեան մը վրայ, որ հաւատքէ կը ծնի,  
ինչպէս նաև չորս Աւետարաններու և անոնց  
բովանդակած պատմութեան վաւերականու-  
թեան մասին մեր հաւատքին վրայ : Այս ու  
նման ինդիրներու մասին ուսումնասիրութիւն  
մը չէ այս զրգոյկին նպատակակէտը : Առ  
մէկ նպատակով միայն գրուած է — Քրիստո-



նէականէ տարբեր աղբիւրնէրով ցուցնել թէ  
Քրիստոսի մասին եղած արձանագրութիւնը ,  
անոր Պոնտացի Պիղատոսի ձեռամբ , Աննա և  
Կայիշավա քահանայագետներուն ատենը խաչ-  
ուելը պատմութիւն մըն է . նաև փաստել թէ  
առաջին դարուն մէջ անոր մահէն ետքը ամէն  
աստիճանէ և տարբեր ազգութիւններէ այ-  
րեր ու կիներ զայն պատեցին իբրև Աստ-  
ուած , և մնանիլը զայն ուրանալէ աւելի նա-  
խամեծար համարեցին : Այս կէտերը փաստե-  
լու համար նոր Կտակարանին կամ Քրիստո-  
նէական շրջանին Ա. և Բ. Դարերու հայրե-  
րու գրութիւններուն օգնութեան չեմ դիմած ,  
այլ տեղեկութիւններ քաղած եմ Հոռվմէա-  
կան կառավարութեան համբաւաւոր պաշտօ-  
նակալներուն գրութիւններէն , Յոյն երգիծա-  
բանէ մը , և Հքեայ պատմագիրէ մը որ Փա-  
րիսեցի ալ էր : Բոլոր այս մարդիկ Քրիստոսի  
մեոցուած ատենուան մէկ դարէ նուազ մէկ  
ժամանակամիջոցին մէջ ապրած են : Անոնք  
Քրիստոնեայ շըլլալէ զատ՝ կա'մ Եկեղեցին  
հալածիչներէն էին , կամ անոր անդամները  
կ'արհամարէին ու կը ծաղրէին :

Այս նիւթը հետեւեալ կերպով պիտի ու-  
սումնասիրուի .

“Հատուած Ա. մէջ մէջբերումներ պիտի  
ըլլան քանի մը ոչ-Քրիստոնեայ համբաւաւոր  
մատենագիրներէ և անոնց բովանդակած փաս-  
տերը պիտի քննուին :

“Հատուած Բ. մէջ առաջին հատուածով

տրուած մասերուն ուսումնասիրութեամբ ճշշ-  
դուած իրողութիւնները պիտի հաւաքուին և  
շարայարեալ պատմութեան ձեւի պիտի բեր-  
ուին , որ պիտի կոչուի Աւետարանը Հքեանե-  
րու և Հեթանոսներու համեմատ :

“Յաւելուածոյն մէջ նկատողութեան պիտի  
առնուին երկու հատուածներ , որոնց թուա-  
կանին աւելի ուշ ըլլալուն պատճառով յար-  
մար չեմ դատած զանոնք ներմուծել բուն  
գրքոյկին մէջ : Կը յուսամ , սակայն , թէ ոչ  
ոք պիտի անտեսէ այս Յաւելուածը կարդալ ,  
որովհետև ան թ'է շահագրգուական թ'է ալ  
կարեւոր շատ բան կը պարունակէ :

Հարկաւ տեղեկութիւնը , զոր պիտի կա-  
րնանք քաղել մեր վկաներէն , Աւետարանի  
պատմութեան պարզ մէկ ուրուագիծը պիտի  
ըլլայ : Բանաւոր ոչ մէկ անձ աւելին պիտի  
կարենար պահանջնել այնպիսիներէ , որոնք շա-  
հագրգութիւն մը չունէին Քրիստոնէական  
կրօնքին մասին , և անոր հետեւորդներուն  
վրայ խօսեցան երբ ուրիշ նիւթերու վրայ կը  
զրէին : Այդ մարդիկը Քրիստոնէաներու վրայ  
իբրև կրօնամոլ աղանդաւորներու վրայ կը  
նայէին : Այդ պատճառով շատ բնական էր որ  
զանոնք իբրև առեղծուած միայն նկատէին ,  
և անոնց դաւանութիւնը քննելու նեղութիւնը  
յանձն չառնէին :

Բայց նորէն ալ խոհուն ընթերցողը պիտի  
ըմբռնէ թէ այսպիսի ապացոյց մը աւելի ար-  
ժէքաւոր է քան ինչ որ պիտի ըլլար աւելի

ուղղակի ապացոյց մը : Ասոնցմէ լաւագոյն վկաներ հազիւ թէ կարելի էր ընտրել , որովհետև անոնց բոլորն ալ դրական աշխարհին մէջ կշխո ունեցող մարդիկ են , և անոնցմէ երկուքը համբաւաւոր պատմագիրներ :

Հաւանաբար անոնք , որ Քրիստոնէակալան արձանագրութեանց վստահելիութեան կը տարակուսին , ականջ պիտի տան Պլինիոսի , Տակիտոսի , Լուկիանոսի և Յովանեպոսի , որոնք ինչ որ ալ էին , Քրիստոսի հետեւորդներ չեին :

Վերջապէս , կուզեմ ըսել թէ այս գրքոյկին մէջ ոչ մէկ բան նոր է , կամ իրրե նոր երեւան հանուած է իմ կողմէ : Ասոր բոլորը ըսուած , աւելի լաւ ըսուած են ասկէ առաջ : Միակ գժուարութիւնը սա է թէ՝ այն զիրքերը , որոնց մէջ կարելի է այսպիսի աեղեկութիւններ գտնել , շատ սուղ են ամէնուն համար ալ , բացի անոնցմէ որոնք կրնան շատ դրամ ծախսել զիրքերու , նաև այդ զիրքերը՝ այնշափ ստուար են որ քիչեր ժամանակ կրնան գանել զանոնք կարդալու : Նոյն ատեն , կարծիմ , չկայ որ և է զիրք մը որուն մէջ այստեղ դրուած հատուածները միասնաբար կարելի ըլլայ գտնել :

Եթէ այն ատեն , երբ ես Քրիստոսի չեի հաւատար , այսպիսի զիրք մը տրուէր իմ ձեռքս , այդ շատ մեծ օգնութիւն մը պիտի ըլլար ինծիւ իմ յոյս ու աղօթքս սա է թէ այս գրքոյկը օգնութիւն մը ըլլայ ամէն քննասէրի ,

և ընթերցողներուն զգացնէ թէ մեր այս Քրիստոնէական կրօնքը , որ աշխարհիս պատմութեան վրայ միծ ազգեցութիւն մը թողած է , անտարակուսելի կերպով հաստատուած է պատմութեան վրայ , և այդ պատճառով մեր ամենառաջադիր ու եռանդագին նկատողութեան արժանի է :

ՀԵՂԻՆԱԿԻ



## ԱԻԵՏԱՐԱՆԻՆ ՊԱՏՄԱՎԱՆՈՒԹԻՒՆԸ

Ա.

Այս հատուածը պիտի սկսինք դիւանագէտ  
և պատմաբան Գայլիսս կոռնելիսս Տակիտոսի  
գործերէն մէջբերումով մը : Ան ինը տարեկան  
տղայ մըն էր երբ Հռովմ այրեցաւ , և այդ  
պատճառով յստակ կերպով սլիտի կարենար  
յիշել այդ գէպքը և անոր վերաբերեալ պա-  
րագաները : Անոր մասին տեղեկութիւն կա-  
րելի է գտնել բոլոր Համայնագիտարաններու  
և Հռովմէական Պատմութիւններու մէջ : Հե-  
տեւեալը՝ թէեւ համառօտ՝ բայց մեզի պէտք  
եղածն է , զոր հոս կը դնենք .

‘ՃԱԿԻՑՈՍ , համբաւաւոր Հռովմայեցի պատ-  
մաբանը , ծնած է Փրկչական թուականին 55ին:  
Անոր կեանքին կանխագոյն գէպքերը արձա-  
նագրուած չեն : Հանրային պաշտօնի մտա-  
վեսպատիանոսի իշխանութեան օրով (Յ . Տ .  
69-79) և համբաւաւոր զօրապետ Ա . Յուլիոս  
Ագրիկոլայի դստեր հետ ամուսնացաւ Յ . Տ .  
78 : Ան սկըս բարեկամ մըն էր Պլինիսս  
կրտսերի , որուն նամակներէն կ'առնենք մեծ  
մասը այն տեղեկութեանց զորոնք ունինք Տա-  
կիտոսի կեանքին մասին : Յամին 88 ան Պրէ-  
տորի պաշտօնը լնդունեցաւ : Իր ժամանակին

ամէնէն պերճախօս ատենաբաններէն մէկն էր : Ներուասի իշխանութեան ատեն չիւպատոս եղաւ Յ. Տ. 97 . . . Անոր համբաւը գլխաւորապէս հիմնուած է իր Տարեգրութիւններուն վրայ, տասնըլեց զիրքերէ բազկացեալ, որոնք Հռովմէական Կայսրութեան պատմութիւնը կը պարունակեն Օգոստոսի մահէն (Յ. Տ. 14) մինչեւ Ներսի մանը (Յ. Տ. 68 :)

Յետապայ հատուածին մէջ Տակիտոս Հռովմի հրդեհին մասին կը խօսի (Յ. Տ. 64) և Եհրոնի հանրային կամկածը իրմէ հեռացնելու դրութեան մասին խօսելով կը գրէ.

Այսպէս Ներսն ելած զրոյցը իստիանելու համար իր տեղը իրեւ յանցաւոր գրաւ և կատարեալ անդթութեամբ պատմեց այն մարդիկը, զորոնք հասարակ ժողովսւրդը կ'ատէր իրենց գաղանի ոճիրներուն համար : Անելի Քրիստոնեայ կ'անուանէին զանոնէ : (1) 1 Քրիստու, որու առենուած եր այս անունը, մեղուած եր Տիբերիոսի իշխանութեան օրով, փոխանորդ Պոնտացի Պիլատոսի ձեռամբ (2) և ապականիչ աւելորդապաշտութիւնը ատենուան մը համար զապուեցաւ (3) 2 եւ յետոյ նորէն երեւցաւ ոչ

1 Փակագիծի մէջ գրուած թուանշանները Հատուած Բ. թ Թուանշաններուն կ'ակնարկեն :

2 Հառովմէական պատմութենէն գիտենք որ Տիբերիոս Կայսրը մեւաւ ան թուականին զօր Տիմս իբր Յ. Տ. 37 կը հաշուենք : Տիբերիոսի մոհէն մէկ տարիէ նուազ ժամանակ մը առաջ Պոնտացի Պիլատոսու Հրէաստանի իր պաշտօնէն ջրածարեցաւ, հոն տասը տարի մնաէ ետքը (Յովհանոսի Հանախոսութիւնք, Գիրք. Ժ. Դ. Դ. 2) Հառովմ մեկնեցաւ իրեն դէմ եղած ամբաստանսւթեանց պատասխանելու համար : Անոր համար պէտք էր պաշտօնի կոչուած ըլլար իբր Հրէաստանի վոխտնորդ Յ. Տ. 26-27, մեր այժմու հաշիվն համեմատ, եւ այդ պաշտօնին վրայ մնացած ըլլալու էր մինչեւ Յ. Տ. 36-37 :

միայն Հրէաստանի մէջ, ուր առաջին անգամ յառաջ եկաւ այս չարիքը, այլ նաև Հռովմի մէջ, ուր ամէն տեսակ սպանութիւններ ու աղտոտ ապականութիւններ կը կեզբունանան և նորաձեւութիւն կ'ըլլան : Առաջին անգամ ոմանք ձերբակալուեցան և խոստովանիլ բռնադատուեցան, և յետոյ անոնց առւած տեղեկութեան վրայ (4), մեծ բազմուրիւն մը դատապարտուեցան ոչ այնչափ հրձիգութեան ոճիրին համար, որչափ մարդկային ցեղին հանդէպ իրենց տածած տաելութեան համար : (5) Եւ անոնք ոչ միայն մեսցուեցան, այլ նախատինքով մեսցուեցան, անոնց կենդանիներու մորթեր կը հազցնէին չուներէ բղջտուելու համար, կամ խաչ կը հանուէին կրակով այրուելու համար, և երբ ցորեկուան լոյսը մարէր՝ իրեւ գիշերուան լոյս վառուելու համար : 3

Սյս հատուածը համբաւաւոր է : Բոլոր գիտնականներ, Քրիստոնեայ և ոչ-Քրիստոնեայ, համաձայն են թէ այս Տակիտոսի զրիչէն է խակարէս : Լաւագոյն վկացութիւն մը հազիւ կարելի է գտնել, կամ մէկը՝ որուն յայտարարութիւնները աւելի ընդհանուր ընդունելութեան մը արժանանար : Ան ծանօթ է Հռովմայիցի պատմիչներու իրեւ ամէնէն լուրջ ու

8 Սուետոնիոս, քանի մը տարի վերջերը գրելով կ'ըսէ այս դէպիքն մասին . Քրիստոնեաները, տեսակ մը մարդկէ որ նոր, չար եւ վիսակար աւելորդապաշտութեան մը տուած են ինքընքնէն, կը մեռցուէին յաւագին տանջանքներով : — Տարեգրութիւնք Կեսարաց, Ներսն 16 :

վատահելիներէն մէջը , և արդի բոլոր Հռով-  
մայ Պատմութիւններ , որոնք Հռովմէական  
կանխագոյն Կայսրերու շրջանին մասին կը խօ-  
սին , ասոր Տարեցրուրիւններուն վրայ հիմ-  
նուած են :

Վերը մէջ բերուած հատուածը քննենք :  
Անոր մէջ պիտի գտնենք որ Տակիասս մեղ  
հետեւեալ դէպքերը կը ծանօթացնէ .—

(1) Տիբերիոսի իշխանութեան օրով Հռով-  
մայեցի Փոխանորդ մը կար Պոնտացի Պիդա-  
տոս անունով :

(2) Անոր միջոցով Քրիստոս մը մեոցուե-  
ցաւ :

(3) Այս Քրիստոսը Քրիստոնեաներուն ա-  
ղանդին հիմնագիրն էր :

(4) Քրիստոնէութիւնը Հրէաստանի մէջ ծա-  
գում առաւ :

(5) Շուտով մինչեւ Հռովմ՝ ծաւալեցաւ :

(6) Այնչափ արագութեամբ <sup>4</sup> նորադարձ-  
ներ ունեցաւ որ Հռովմի հրդեհին ատեն Քրիս-  
տոնեայ հասարակութեան այն քաղաքին մէջ

4 Ինչպէս նախորդ ծանօթութեան մէջ ցուցուցինք  
Պոնտացի Փիզատոս իբրեւ Հրէաստանի փիտանորդ իր  
արագունին սկսաւ Յ. Տ. 26 կամ 27 : Հռովմայ հրդեհը՝  
Հրովմայ պատմութիւն գրովներուն գրածին համեմատ  
տեղի ունեցաւ Յ. Տ. 64ին , ինչպէս կրնանք հաշուել  
այժմ : Ենթագրելով իսկ թէ Քրիստոս մեոցուեցաւ Պի-  
դատոսի պաշտօնավարութեան առաջին տարին՝ Հռովմի  
այրիւը այս դէպքէն 37 տարիէ աւելի ուշ ատեն մը  
տեղի ունեցած չէր կրնար ըլլալ : Ահա ժամանակի այս-  
պիսի կարճ կամ մինչեւ իսկ նուազ շրջանի մը մէջ էր  
որ Քրիստոնէութիւնը հեռաւոր նահանգէն մինչեւ Կայս-  
րութեան կեդրոնը ծաւալած էր :

Ճերբակալուած մասին վրայ կարելի էր խօսիլ  
իբրեւ մեծ բազմութեան մը վրայ :

Հազիւ կարելի է որ այս մեծ պատմագիրը  
սխալ տեղեկութիւն առած ըլլայ : Ան կը գրէր  
այնպիսի նիւթերու վրայ որոնց մասին շատ մօ-  
տէն տեղեալ էր , նաև գործերուն մասին  
Կայսրութեան մը որուն մէջ Կայսրէն ետքը  
ամենաբարձր պաշտօն մը վարած էր — Հիւպա-  
տոսի պաշտօն : Ուրիշ ամէն խնդիրներու մէջ  
անոր տեղեկութիւնները իբրեւ հեղինակու-  
թիւն կ'ընդունուին , և ամէնէն անխոնէմ մէկը  
հազիւ պիտի կրնար յանդգնիլ անոր Քրիստո-  
նէութեան տարածումին մասին տուած տե-  
ղեկութիւնները վիճելի ներկայացնել : Սակայն  
և այնպէս , պէտք է յիշել թէ Տակիսոս իր  
ժամանակէն հարիւրաւոր տարիներ առաջ տեղի  
ունեցած դէպքերու մասին չէր որ կը գրէր :  
Եթէ այդպէս ըլլար , աւելի կարելի պիտի ըլլար  
սխալիլ : Բայց ան կը գրէր համեմատաբար մօտ  
ժամանակի դէպքերու վրայ — դէպքեր , ո-  
րոնցմէ ոմանք իր օրերուն մէջ տեղի ունեցած  
էին , և մինչեւ իսկ իր աչքերուն առջեւ : Ասոր  
վրայ աւելցուցէք նաև իրողութիւնը թէ  
իր գիրքը , իբրեւ Հիւպատոսի , գիւրութիւն  
կու տար իրեն դատական արձանագրութիւն-  
ներու և նահանգային տեղեկագիրներու ծանօ-  
թանալու , գիւրին պիտի ըլլայ հասկնալ թէ  
անոր համար այսպիսի խնդիրներու մէջ սխա-  
լիլ գրեթէ անկարելի էր :

Երկրորդ վկան Տակիսոսի բարեկամ մըն

էր : Մենք անոր մասին տրուած այս նկարագրութիւնը վերոյիշեալ Բառաբանին մէջ կը գըտնենք . . .


“Պլինիոս ԿՐՏՍԵՐ , Լատին հեղինակ մը և ատենաբան մը , ծնած Լարիս Լիձին (Գոմօ Լիձ) եղերքը , կոմը քաղաքին մէջ Յ . Տ . 61 կամ 62 , Պլինիոս Երէցի քեսորդին և հոգեգաւակն էր . . . Ան գրագիտութիւն ուսաւ կուինտիլիանոսի ձեռքին տակ և Հռովմի մէջ փաստաբանութիւն ըրաւ : Ուրիշ բարձր պաշտօններ ալ վարելէ ևսքը 103 թուականին Բիւթանիայի կառավարիչ կամ անթիպատոս եղաւ : Պլինիոս քանի մը զիրքերէ զատ , ուրոնք կորսուած են , զրեց նաեւ Տրայիանոսի վրայ Ներբողեան մը , որ շատ հիացում առթած է . թողուց նաեւ տասը զիրքերու բաժնուած նամակներու հաւաքածոյ մը , որ Կիկերոնինէն ետքը ամէնէն թանկագին արձանագրութիւններն են Հռովմէական նամակագրական թըդթակցութեան որ մեզի հասած են : ”

Այս նամակներէն հոս մէջ կը բերենք համբաւաւոր այն նամակը որ ուղղուած է Տրայիանոսի կայսեր , և որ Քրիստոնեաներու հանդէպ ցուցուած վերաբերումին մասին կը խօսի : Այս գրուած է՝ Երբ Պլինիոս Բիւթանիայի կառավարին էր , և հաւաքածոյին մէջ տամներորդ գիրքին իննսունընօթներորդն է . —

“Իմ սովորութիւնս է , Տէր Կայսր , ձեզի տեղեկացնել այն բոլոր հարցերը որոնց մասին տարակոյս ունիմ : Ո՞վ կընագ զիս աւելի աղէկ

38558 - 67

առաջնորդել՝ երբ շուարած վիճակ մը ունիմ , կամ զիս լուսաւորել՝ երբ տգիտութեան մէջ եմ : Քրիստոնեաներու մասին եղած խուզարկութեանց երբեք մամնալցած չեմ , այդ պատճառով չեմ զիտեր թէ սովորաբար պատժուած կամ խուզարկուած ոճիրը ի՞նչ է և կամ թէ ի՞նչ թոլտուութիւն կ'ըլլայ : Այսպէս քիչ անորոշութիւն չեմ ունեցած թէ տարիքի մասին զանազանութիւն կայ , կամ թէ ամէնէն տկարյանցաւորներուն հետ ալ ամէնէն զօրաւորներուն պէս պէտք է վարուիլ . թէ զղջացողներուն երում կը հնորհուի՝ , կամ թէ ամէն անոնք որ Քրիստոնեաց եղած են , բան մը չե՞ն շահիր այդպէս ըլլալէ զարդելով . թէ պարզ անուն՝ առանց զալտնի ոճիրներու՝ պատիժ կը հրաւիրէ՝ , կամ թէ զալտնի ոճիրները՝ որ անունին հետ կապ ալ ունին : Նոյն ատեն ահա այս ընթացքն է որ ես բոնած եմ իմ առջեւսիրելու . Քրիստոնեայ ամբաստանուածներուն հանգէպ : (6) Ես իրենց կը հարցնեմ թէ Քրիստոնեայ են , և եթէ խոստովանին՝ անոնց երկրորդ կամ երրորդ անգամ կը հարցնեմ պատիժի սպառնալիքներով : Եթէ անոնք յամառին խոստովանիլ՝ զանոնի մեղցնել կը հրաւիրէն . որովհետեւ անտարակոյս եմ թէ իրենց խոստովանութիւնը ինչ որ ալ ըլլայ , ամէն պարագայի մէջ , յանառութիւնը և անձկելի կամակորութիւնը պատիճի արժանի են : Ուրիշներ կային նոյն յիմարտութեան ենթակայ , բայց քանի որ անոնք (7) չուտքնայից ենթագիրէ



ներ են՝ Հոռոված դրկուելու համար նշանակեցի զանոնք : Շատ չանցած, ինչպէս կ'ըլլայ յաճախ, այն պարզ իրողութիւնը թէ յանցանքը նկատողութեան կ'առնուկ՝ դայն աւելի սովորական դարձուց, և քանի մը որոշ գէպքեր տեղի ունեցան : Անստորագիր թուղթ մը ներկայացուեցաւ որ չատերու անունները կու տար : Անոնց մասին որ ըսին թէ իրենք ոչ Քրիստոնեայ են ոչ ալ եղած են՝ յարմար դատեցի անպարտ արձակել, որովհետեւ անոնք իմ հրամանիս վրայ աղօթք մը կրկնեցին աստուածներու ուղղուած, և խունկով ու գինիով մաղթանքներ ըրին ձեր արձանին, զոր այս նպատակով դատարան բերել տուած էի չաստուածներու արձաններուն հետ ու նոյն ատեն անիծեցին (8) Քրիստոսը — (9) (կ'սոսի թէ) իրապէս Քրիստոնեայ եղողներու այս բաներէն ոչ մեկը ընել տալ կարելի չէ : Ուրիշներ՝ որոնց անունները տրուած էին տեղեկատաւներու կողմէ՝ ըսին թէ իրենք Քրիստոնեայ էին և յետոյ ուրացան, բացատրելով թէ եղած էին բայց յետոյ ձգած էին՝ ոմանք երեք, ոմանք շատ մը, և ոմանք մինչեւ բան տարիներ առաջ : Այս բոլորն ալ ոչ միայն ձեր և աստուածներու արձանին երկրպագութիւնն ըրին, այլ նաև անէծք կարդացցին Քրիստոսի : Պնդեցին թէ իրենց սխալը կամ յանցանքը սաշափ եղած էր, (10) թէ իրենց սովորութիւնն եր որոշեալ որ մը արեւագին առաջ հաւաքուի եւ կարգով երգ մը երգել Քրիստոսի (11) իրեւ Աս-

տուծոյ, և թէ իրենք ինքզինքնին երդումով  
մը 5 կը կապէին ոչ թէ ոճիրի մը համար, այլ  
գողութիւն, աւազակութիւն կամ չութիւն  
չընելու համար, խոստմաղանց ըրլալու հա-  
մար, և իրենց յանձնուած քան մը՝ երբ հար-  
ցուի՝ չուրանալու համար :

Այս կատարելէ ետքը անոնց սովորութիւնն  
էր բաժնուիլ ու նորէն միանալ կերակուր ու-  
տելու համար, <sup>6</sup> բայց սովորական ու անվաս-  
կերակուր, և զայս իսկ (կ'ըսեն անոնք) դադ-  
րած էին ընկել իմ հրամանագիրէս ետքը, որով  
ձեր հրամաններուն համեմատ, արգիլած էի

6 Այս յայտնապէս ակնարկութիւն մըն է առաջին Քրիստոնեաներուն (Ակարի) (սիրոյ — Կերպակուր)ին ու որուն ակնարկուած է նաեւ Սբ. Պողոսի թուղթերուն, իհնատուով թուղթերուն մէջ եւ ուղիշ տեղեր:

ակումբներու գոյութիւնը : Այս մասին աւելի  
կարեւոր նկատեցի երկու սպասուհիներէ ո-  
րսնք մինիստրէ՝ (ministrae) կը կոչուին , (12)  
չարչարելով ստուգել թէ այդ տեղեկութիւնը  
ո՞րչափ ձևարիտ էր, բայց չար ու յանդուդն  
աւելորդապաշտութենէ զատ բան մը չդասայ :  
Այս պատճառով ինդիբը յետաձգեցի և փու-  
թացի ձեզի խորհուրդ հարցնել : Ինծի խնդիրը  
խորհրդակցութեան արժանի կը թուի, մաս-  
նաւորապէս վատանգուածներուն թիւին պատ-  
ճառով : Որովհետեւ ամէն տարիքէ, ամէն  
աստիճանէ, մանաւանդ երկու սեռէ շատեր  
ներկայ ու ապագայ վատանգի կ'ննթարկուին :  
(11) Այդ աւելորդապաշտութեան վարակրամը բա-  
վանցած է ոչ միայն բաղաներու մեջ, այլ նաև  
գիւղերու եւ գիւղակներու մեջ, բայց նորէն ալ  
կարելի կը թուի զայն կասեցնել ու շակել :  
Ինչ ալ ըլլայ, բաւականաչափ որոշ է, թէ զրեք  
անսյացած մենեանները կը սկսին յաճախուել,  
երկար ատենէ ի վեր լքուած կրօնական արա-  
րոդութիւններ կը վերահաստատուին , և զո՞ե-  
րու համար կերը սպասում կը գանէ, որչափ ալ  
մինչեւ հիմա դնորդներ շատ քիչ էին : Ասկէ  
կարելի է դիւրաւ ենթագրել թէ (14) մարդոց

7 Մինիսրբ Լատիներէնն է Յունարէն Տիբաքը-  
նէին: Հոս յիշուած մինիսրբէնը անտարակկոյս Արա-  
կաւագուհներն են: Այս պաշտօնը Քրիստոնեայ Եկե-  
ղեցիներու մէջ կանուխ ժամանակներէ և վեր գոյու-  
թիւն ունեցած է եւ հետաքրքրական է գտնել այս  
Հին ակնորոկութիւնը անոր մասին՝ այսպիսի հեղինա-  
կութեան աէք հեթանոս գրողէ մը եղած:

Այս գրութիւնը կառավարիչի մը կարելի է վերաշահիւ եթէ զջումի առիթ մը տրուի :»

Այս գրութիւնը կառավարիչի մը կողմէ հրահանդ խնդրելու համար՝ իր Կայսեր գրուած նամակ մըն է : Գրուած է Պռնտացի Պիդատոսի Հրէաստանի փոխանորդ կարգուելէն ութուն տարիէ նուազ ժամանակ մը հայքը , Յ. Տ. իրը 103 և 105ի մեր այժմու հաշիւով :

Հսու մէջ կը բերենք նաև մաս մը այն պատասխանէն զոր Տրայիանոս Կայսրը առաւ այս վերոգրեալ նամակին : Ան Քրիստոնեաներու հանդէպ ցուցուելիք վերաբերութիւն մասին խօսելով կ'ըսէ : —

“Պէտք չէ զանոնք հետապնդել , բայց եթէ  
ամբաստանուին և յանցաւոր գտնուին՝ պէտք  
է պատժել զանոնք . . . միեւնոյն առեն սա  
պայմանով թէ ան որ Քրիստոնեայ ըլլալը կ'ու-  
րանայ և իր գործքով ալ նոյնը կը հաստատէ ,  
այսինքն մեր աստուածները պաշտելով , իր  
զղջումին վրայ ներումի պիտի արժանանայ ,  
որչափ ալ կասկածելի ըլլայ իր անցեալ վարքն  
ու բարքը :”

Այս շարունակեց ըլլալ այն վերաբերումը  
զոր ունեցան Եկեղեցին հալածող բոլոր կայս-  
րեր։ Ամէն ոք իր կեանքը փրկելու ազատու-  
թիւնը ունէր յետս կոչում ընկելով։

Պլինիսէ մէջքերուած այս հատուածին մէջ  
սա չորս կէտերու մասին փաստ ունինք. (1)  
Քրիստոնեաններու Քրիստոսի հանդէպ ունեցած

վերաբերումը : (2) Քրիստոնեաներու հալածան-քի հանդիպ ունեցած վերաբերումը : (3) Եկե-ղեցական սովորութիւններ : (4) Քրիստոնէութեան Բիւթանիայի և Պոնտոսի մէջ ծաւա-լումը . —

(1) Քրիստոնեաները Քրիստոսը իբրև Աստ-ուած կը պաշտէին և ուրիշ աստուածներ պաշ-տել կը մերժէին, այսպէս ցուցնելով թէ իրենք զայն միայն պաշտելի կ'ընդունէին :

(2) Թէեւ միշտ մահուան սպառնալիք կ'ըւ-լար իբրենց՝ իբրև վարձ իբրենց անհնաղանդու-թեան՝ բայց նորէն բաւական թիւով Հոռվմա-յեցի քաղաքացիներ և ուրիշներ կը մերժէին Քրիստոսը ուրանալ և աստուածները պաշտել : Պինխոս իր հարցումը երեք անգամ կրկնելով, անոնց յարմար պատեհութիւն կու տար ինք- զինքնին ազատելու, ու միայն այն ատեն, երբ չէր կրնար յաղթել անոնց “անձկելի կա- մակորութիւնը”, կը հրամայէր մեռցնել զա- նոնք :

(3) Անոնց սովորութեան մասին կը լսենք թէ անոնք հասարակական պաշտամունքի համար որոշեալ օր մը ունէին : Կանուխ առ- տուան պաշտամունքին փոխասացութեամբ երդ մը կ'երգէին Քրիստոսի, իբրև Աստուածոյ, և միասնաբար կ'ուխտէին ամէն անսակ ան- մաքրութենէ, խօսքի և գործի մէջ անուղղա- մբառութենէ հեռու մնալ : Նոյն օրուան մէջ ա- ւելի ուշ ատեն նորէն կը ժողվուէին միամին կերակուր ուսելու համար :

(4) Կը սորվինք նահեւ թէ Քրիստոնէու-թիւնը Պոնտոսի և Բիւթանիայի մէջ արագա- բար ծաւալած էր : Իր Հիմնագիրին մահէն ետ- քը հազիւ եօթանասունըհինդ տարիներ անցած էին՝ երբ Քրիստոնէական կրօնքը այնպիսի տեղ մը բանած էր այս երկու նահանգներուն մէջ որ մեհեանները ամայցած էին և զոհերը գրեթէ բոլորովին դադրած : Ան որեւէ դասա- կարգի կամ տեղի սահմանափակուած էր, այլ քաղաքներէ՝ գիւղեր, և մինչեւ իսկ ցանցառ կերպով բնակուած գիւղակներ կը թափանցէր, այնպէս որ մարդոց բազմութիւններ — Հոռվմի քաղաքացիներ և Հոռվմի հպատակներ — ա- մէն աստիճանէ և երկու սեռէ՝ կը հաշուուէին անոր յարողներուն մէջ, և անոնցմէ ումանք Քրիստոնեայ եղած էին իբր քսան տարիներէ ի վեր :

Այս յաջորդ վկան ալ ուրիշ համբաւաւոր հեթանոս մըն էր — ՍԱՄՈՍԱՅԻ ԼՈՒԿԱՅՆՈՍ : Կենագրութեանց և Միթաբանութեանց Բառա- րանին մէջ անոր մասին հետեւեալ տեղեկու- թիւնը կը գտնենք : —

“ԼՈՒԿԻՒԱՆՈՍ, Յոյն գրողներուն ամէնէն սրա- միաներէն և իսկատիպներէն մէկը, ծնած էր Սամոսայի (Սամսաթ) մէջ, Եփրատի եղերքը, Յ. Տ. 100 : Անոր գլխաւոր երկերն են մաքուր ու բարձր Յունարէնով գրուած տրամախօսու- թիւններ պատմութեան, միթաբանութեան, փիլիսոփայութեան և ուրիշ տարբեր նիւթե- րու շուրջ : Անոր նպատակը ըլլալ կը թուի

մարդիկը նախապաշտումներէ ու աւելորդապաշտութիւններէ և փիլիսոփիայ շաղակրասներու հանդէպ անոնց ունեցած յիմար հիացումնն փրկել։ Անոր տաղանդը գլխաւորաբար երդիւծական է և երկերը ուշագրաւ կրպով զուարձակի են, բայց անոնցմէ ոմանք իբրեւ կրօնքի և բարոյականութեան վեասակար քննափեռուած են։”

Հետեւեալը կը գտնուի Զեյմպլրսեան Համայնագիտարանին մէջ. “Յեղով՝ բայց ոչ կրթութեամբ Սեմական, Հոռվմի հպատակ՝ բայց ոչ Հռովմայեցի, Յայն գրող մը՝ բայց ծագումով ոչ—Յոյն Լուկիանոս իր հանդամաննքներով եղականապէս աղատ էր ամէն կապակցութենէ, կանխակալութենէ կամ նախապաշտումէ որոնք կրնային արգելք հանդիսանաւ բումէ որոնք կրնային արգելք հանդիսանաւ իրեն՝ աշխարհէ կարելի եղած մեծագոյն չափով հաճոյք հանելու իր ընթացքին մէջ։” Այսոր ընդարձակ ճամբորդութիւնները առատ նիւթ հայթայթեցին անոր, և լայն ընթերցումը տուաւ անոր հին միջադէպեր՝ հաստատելու և լուսաբանելու համար իր փորձառութիւնները։”

Այս զրողին Պերելրինոսի Մահը խորագիրով մէկ արամախօսութեան մէջ կը գտնենք հետեւեալը։

“Այս ատեհններն էր որ (Փերելրինոս) Քրիստոնեաններու զարմանալի հաւատքին մասին լսեց՝ Պաղեստինի մէջ անոնց քահանաններուն գովիճներուն հետ յարաբերութիւն ունենաւ լով։ Եւ ինչո՞ւ համար։ Շատ չանցած ան զաւով։”

Նոնք կը հրահանդէր և ինքզինքը իրրիւ մարդագարէ, քահանայ և ժողովարանի պետ կը ներկայացնէր համանդամայն։ (15) Ան մեկնեց անոնց զիրթերը և անոնց նշանակութիւնը բաւական պարզեց. ինքն ալ զիրքեր գրեց . . . (16) անոնիք (Քրիստոնեանները) ձշաւտուրեամբ դեռ կը պաշտէն այն մեծ մարդը որ խաչուցաւ Պաղեստինի մէջ, որովհետեւ ան աշխարհ ներմուծեց այս նոր կրօնիլ։ Այս պատճառով Պրոտեստ (Պերելրինոս) ձերբակալուեցաւ և բանտ գրուեցաւ. այդ նոյն բանը յետոյ անոր պատիկ ծառայութիւն ըլրաւ՝ մեծ պատիւ տալով անոր խարեւայութեանց և գոհացնելով անոր մեծամբարութիւնը։ Քրիստոնեանները շատ վշտացան անոր բանտարկութեան համար և անոր ազատութիւնը ձեռք բերելու համար ամէն կերպեր փորձեցին։ Այդ ընկելու կարող չըլլալով՝ անոր մատուցին ամէն տեսակ աղէկ ծառայութիւններ, և այդ ոչ թէ անտարբեր կերպով մը, այլ մեծ յարատեւութեամբ, որովհետեւ մինչեւ

8 Անասիղովիսրեալ տառապէս կը նշանակէ “ցեցի վրայ հաստատուեցաւ”, “ցցահարուեցաւ”, Սրալրօս բայը, որ գործածուած է նոր կաակարանի մէջ, ձեւդ նոյն նշանակութիւնը ունի։ Առաջինը սծանցուած է սրովիսէ, ցցի նշանակութեամբ, իսկ երկրորդը սրալրօսէ, որ նման նշանակութիւն մը ունի։ Այս բառերուն կատիներէն համազօրն է յրիսին, որ սկզբնապէս ու աւելի ճշգրիտաբար կը գործածուէր ուղղաձիգ պարզ ցեցի համար, որուն վրայ կը գտնուէր չարագործը, կը կապուէր կամ կը ցցահարուէր (Ճես Զեյմպլրսեան Համայնագիտարան խաչ բառը):

իսկ առառուն շատ կանուխ բանտին մէջ կը գտնուէին (17) ծեր այլիներ և (18) փոքր որբ տղաքներ . և գլխաւոր մարդերէ ոմանք բանտապահները կաշառելով ներսը անոր հետ կը քնանային : Աղուոր կերակուրներ կը տանէին ներսը (19) և անոնց նուրիսական բանախօսութիւնները կը չարունակուէին և այն բարձրապատիւ Պերեկրինոսը — որովհետեւ գեռ ան այսպէս կը կոչուէր — անոնց նոր Սոլրատ մը կ'երեւար : Մինչեւ իսկ Ասիոյ քաղաքներէն եղան ոմանք , որոնք զրկուած էին (20) Քրիստոնեայ հասարակութեանց կողմէ , օդնելու , քաջալերելու և միաթարելու համար մարդը : (21) Սնհաւաւատիլ է թէ ի՞նչ փոյթ կ'ընեն իրենց ժողովուրդին վրայ ազդող որեւէ բանի մը հետ գործ ունեցած ատեննին : Կարծ խօսելով՝ կը շապալն ամէն բան , և երբ Պերեկրինոս շղթաներով կապուած (իր բանախօսութիւններով) կը փայլէր — անոնցմէ շատ զրամ ստացաւ , և քիչ շահ չունեցաւ . որովհետեւ այս հէք ժողովուրդը (22) կը հաւատան թէ իրենց բացարձակապէն անման են . եւ առ յաւես պիտի ապրին , այս պատառով (23) մահուան վրայ շատ թերեւարար կը մտածեն եւ շատեր կամաւորապէն կը յամձնեն իմդինենին : Նաեւ իրենց առաջին օրէնողիրը համոզած է զանոնք թէ իրենք բոլորը իրարու եղբայրներ են , երբ անգամ մը դառնան և հրաժարին Յոյներու աստուածներէն և պաշտեն այդ (25) իրենց լիաչեցեալ Սոփեստը , և ապրին

անոր օրէնքներուն համեմատ : (26) Այս պատճառով ամէն բան հաւասարապէս կ'արհամարհն , ու զանոնք իրը հասարակաց ստացուածք կը նկատեն , և իրարմէ կը ստանան առանց իրարու մասնաւոր ապահովութիւն տալու . այսպէս եթէ անոնց մէջ երեւան դայ մէկը որ խաբերայ է , ձարափիկ է և գործ դարձնելու ընդունակ , կրնայ անմիջապէս շատ հարստանալ՝ պարզամիտ ժողովուրդը խարեւով :<sup>9</sup>

Լուկիանոսէ եղած այս մէջբերումը շատ թանկարժէք փաստերով հարուստ է : Ան մեզի կը պատմէ (1) Քրիստոսի և իր ուսուցումներուն մասին , (2) Քրիստոնեաներու և անոնց Քրիստոսի աշխարհի հանդէպ ունեցած վերաբերումն մասին , (3) անոնց սուրբ զիրքերուն մասին , (4) եկեղեցին մասին . —

(1) Ան կը խօսի Քրիստոնէական կրօնքին Հիմնադիրին մասին իրեւ խայռած եւ կ'ըսէթէ Պաղեստինի մէջ մեսցուեցաւ իր ուսուցումներուն պատառով :

(2) Քրիստոնեաներու մասին կը սորվինք թէ անոնք կը պաշտէին 9 Քրիստոսը : Կը հաւատային թէ իրենք բոլորն ալ եղբայրներ էին ծայէին , հասարակաց քսակ մը պահելով , եւ

9 Այն իրուգութիւնը թէ Քրիստոսի մեւցուելէն ետքը Քրիստոնեաները շարունակեցին զայն պաշտէ՝ որոշապէս կը ցուցնէ անոնց հաւատաքը թէ ան թէեւ մեւած բայց նոյն ատեն կ'ապրէր : Ուրիշ բաւերով անոնք յէտ մահու կեամբի մը կը հաւատային եւ ինքզինքնին ապրող Քրիստոս մը պաշտող կը նկատէին :

առանց երաշխաւորութեան զրամ տալով ու  
առնելով : Անոնք ծայրայեղօրէն գործունեայ  
էին իրենց հասարակութեան վրայ ազդող  
խոդիլներու մէջ , և երբ իրենց անդամներէն  
մէկը ձերբակալուէր՝ մինչեւ բանտ կը հետեւէին  
անոր , օգնելու և անոր ծառայելու իրենց փա-  
փաքով :

(3) Քրիստոնեաները զիրժեր ունին և ա-  
նոնց ուսուցիչներուն սովորութիւնն էր այս  
գիրքերը բացարել և դանոնք միկնել :

(4) Գերեկրինոս Քրիստոնեաներու առաջն  
անդամ հանդիպեցաւ Պաղեստինի մէջ : Անոնց-  
մէ հասարակութիւններ կային «Ասլոյ քաղաք-  
ներէն ումանց» մէջ ալ : Անոնք իրենց մէջ եղած  
եղայրութեան ողին կը ցուցնէին այն շահա-  
գրգութեամբ , զոր ունէին իրենց կրօնակից-  
ներուն բարօրութեան մասին , և իրենց փա-  
փաքով օգնելու համար անոնց՝ մինչեւ անդամ  
երբ իրենց հասարակութեանց անդամները ի-  
րարմէ հեռու տեղեր հաստատուած ըլլային :  
Յայտնապէս անոնք կը խնամէին անհայր  
տղաքները , քանի լուկիանոսի յիշածին նոման  
սփոքը որը տղաքները խռքինքնին հոգալու  
անկարող էին , և մամնաւորապէս կը ծառայէին  
եթէ այդպէս ընէին և ապրէին անոր օրէնք-  
ներուն համեմատ , նոյն ատեն աստուածներու  
պաշտօնը թողելով : Անոնք կը խորհէին թէ  
յաւէտ պիտի ապրին , և անկէ յառաջ եկաւ որ  
անոնք մահը իրեւ ոչինչ բան մը կը նկա-  
տէին , և ստացուածքի քիչ յարգ կ'ըն-

բանարկեալ մարդոց : Տարիքոտ այրիներու  
ծառայութեան մասին եղած ակնարկութիւնը  
կը հասկցուի ամէն անոնցմէ , որոնք կը յիշին  
Ա. Տիմ . Ե . 9—10 համարները : <sup>10</sup>

Այս հատուածին մէջ ոչ-Քրիստոնեայ վկայ  
մը եւս պիտի բերենք միայն : Այն է համբա-  
ւաւոր Հրեայ պատմագիրը ՅՈՎՍԵՓՈՍ , որ  
երուսաղէմի մէջ ծնած էր Յ . Տ . 37 : Երբ  
Հրեաները Հռովմայեցիներու դէմ ապստամ-  
բեցան՝ ան Գալիեայի կառավարիչ նշանակ-  
ուած էր : Վեհպատիանոսէ գերի վարուած ըւ-  
լալով ան երուսաղէմի պաշարումին ատեն հոն  
էր իրեւ արգելափակուած : Այդ քաղաքին  
անկումէն ետքը (Յ . Տ . 70) ան Հռովմի մէջ  
բնակեցաւ և ինքզինքը գրական ուսումնասի-  
րութեանց տուաւ : Անոր ամէնէն համբաւերալ  
երկու երկասիրութիւններն են Հրեական Հնա-  
խօսութիւն , որ քսան գիրքերէ կը բաղկանայ ,  
և Պատմութիւն Հրեական Պատերազմին , եօթը  
գիրքերէ բաղկացեալ , Երրայիցերէն և Յու-  
նարէն լեզուներով : Անոր մահուան թուականը  
անորոշ է : Միայն գիտենք թէ աւելի ապրե-  
ցաւ քան Ազրիպատան Բ . որ մեռաւ Յ . Տ . 97 :

Հնախօսութիւնի մէջ երկու հատուածներ

<sup>10</sup> «Որբեւարին որբեւարիներուն կարգը թղող սեպ-  
ուել , որ վաթսուն տարուընէ պակաս չէ , մէկ էրկան  
կին եղած , բարի գործերով վկայուած , եթէ զաւակներ  
մեծցուցած ըլլայ , եթէ հերեր ընդունած ըլլայ , եթէ  
սուրբերուն ոտքերը լուացած ըլլայ , եթէ նեղեալնե-  
րուն օգնութիւն ըրած ըլլայ , եթէ ասէն օնսակ բարե-  
գործութեան մէջ յարատեւած ըլլայ :

կան ուր կը խօսուի Յիսուս Քրիստոսի 11 մասին . բայց քանի որ այդ երկուքէն կարեւուրագոյնը գրեթէ յայտնապէս վերջէն աւելցուածքան է , և միւսն ալ հաւանաբար այնպէս , այդ երկուքը նկատողութեան պիտի չառնենք : Սակայն , յիշուած այդ երկու հատուածներէն զատ Քրիստոսի մասին բան մը չգտնուի իսկ , պիտի գտնենք թէ Յովսեպոսի վկայութիւնը գերազանցապէս արժէքաւոր է : Տակւտոս , Պլինիոս և Լուկիանոս վկայութիւն կուտան Քրիստոսի կեանքին և մահուան իրողութիւններուն , Քրիստոնեաներու հաւատքին , Եկեղեցին զարգացումին , և անոր անդամերուն քաշած տառապանքներուն մասին : Յովսեպոսի կ'իշնար որ Աւետարաններուն և Գործք Առաքելոցի պատմական դիրքը ճշգեր — ցուցնելու համար թէ անոնց մէջ նշանակուած իրաց վիճակը և նկարագրուած Հրէական և Հռովմէական դէմքերը պատմական էին և ոչ թէ պարզապէս արուեստագիտական շարադրումը “վարպետութեամբ շինուած առասպել”ի մը : Բոլոր հատուածները բառ առ բառ մէջ բերել անկարելի պիտի ըլլայ , քանի որ անհամար են անոնք , և Յովսեպոս աւելի երբարան է : Այս նիւթին վերաբերող հատուածները կը գտնուին Հնախօսուրիւնի 12 մէջ :

11 Յովսեպոսի Հնախօսութ՝ Գիրք . Ժ. Դ. Գ. 3 , Գիրք ի . Գ. Թ. թ . 1 :

12 Գիրքեր Ժ. — ի:

Ես միայն երկու հատուածներ մէջ պիտի բերեմ ամբողջութեամբ :

Մեզի Աւետարաններուն մէջ երեւցող պատմական առաջին մեծ դէմքն է Մեծն Հերովդէս , որու համար կ'ըսուի , “Քանզի Հերովդէս պիտի վինտոէ այդ մանուկը կորսնցնելու համար ու և ան զայդ ընել արգիլուելով” Բեթղեհէմի մանուկներուն կոտորածը հրամայեց : Անոր մասին նոր Կտակարանի յիշատակութիւնները չափազանց համառօտ են . բայց անոնք որ պիտի հետաքրքրուին աւելի գիտնալու համար այս թագաւորին մասին՝ Հրէական Հնախօսուրիւնի թող դիմեն և կարգան Գիրք Ժ. ի իններորդ գլուխէն մինչեւ Գիրք Ժ. ի ութերորդ գլուխը : Հօն պիտի սորվին նկարագիրը մարդուն որ անմեղ մանուկներու կոտորածը հրամայեց : Պիտի կարգան անոր խորամանկութեան , վայրագութեան մասին , ինչպէս նաեւ այն նախանձուութեան մասին որով ան կը պահպանէր իր թագը : Յովսեպոս կը պատմէ թէ ան ի՞նչպէս սպանութենէ սպանութիւն կը գլորուէր , մինչեւ իսկ իր զաւակներէն ումանք խեղորուած էին , կամ ուրիշ կերպով մեռցուած անոր հրամանով , և թէ ի՞նչպէս իր մահուան անկողինին մէջ հրամայեց ձերբակալել “բոլոր Հրէական աղդին գլխաւոր մարդիկը” և հրահանգներ թողուց որ անոնց բոլորն ալ նիզակներով մեռցուին անմիջապէս իր մահէն ետքը , այն նպատակով որ իր յուղարկաւորութիւնը բոլոր Հրէայ աղդին արցունքներով պատուուի :

Գիրք Ժէի մնացեալ գլուխներուն մէջ կը կարդանք իշխանութեան մասին Սրգեղայօսի , որուն կ'ակնարկուի առաջին Աւետարանին մէջ : Նկարագրութիւններ կան նաև Հերովդէս Անթիպասի մասին , և թէ ի՞նչպէս ան ամուսնացաւ Հետ Հերովդիայի , իր եղբօր Փիլիպպոսի կողմէն , Փիլիպպոսի ողջութեան առնեն , և թէ ի՞նչպէս Հերովդէս վահնալով Մկրտիչ կոչուած Յովհաննէսին՝ զայն բանտարկել առւաւ Մաքերուսի բերդին մէջ և զայն հոն մեռցնել տուաւ (27) : Հետեւեալը թարգմանութիւնն է այդ կարեւոր հատուածին .

“Այս ատեն Հրեաներէն ոմանք խորհեցան թէ Հերովդէսի բանակին կործանումը Աստուծմէ եկաւ և այդ , շատ արդարապէս , իբրեւ պատիժ իր Միրժից կոչուած Յովհաննէսի ըրածին , որովհետեւ Հերովդէս մեռցնել տուաւ զայն , որ բարի մարդ մըն էր , Հրեաներուն առաքինութիւն գործել կը հրամայէր , թէ՝ իրարու հանդէպ արդարութիւն գործելով և թէ՝ Աստուծոյ հանդէպ ջերմեռանդութիւն ընելով և այդպէս մկրտութեան գալով . . . : Երբ շատ ուրիշներ անոր չուրջ հաւաքուեցան բազմութեամբ , որովհետեւ անոնք շատ կը յուղուէին անոր խօսքերէն , Հերովդէս՝ որ կը վահնար որ ըլլայ թէ Յովհաննէսի ժողովուրդին վրայ ունեցած մեծ ազգեցութիւնը զանոնք առըսուամբութիւն հանելու համար ուժ մը ըլլայ առամբութիւն հանելու համար ուժ մը ըսած նոր ձեռքը (որովհետեւ անոնք անոր ըսած նորեւէ մէկ բանը ընելու պատրաստ կ'երեւա-

յին) , աւելի յարմար նկատեց զայն մեռցնել տալով արգիլել անոր ընելիք որեւէ մէկ վնասը , և ինքինքը գժուարութեանց ընթարկել՝ խնայելով մարդու մը որ պիտի զղչացնէր զինքը երբ ալ շատ ուշ էր : Ասոր համար ան Հերովդէսի այս կասկածոտ բնաւորութեան պատճառով՝ իբրեւ բանտարկեալ զրկուեցաւ իմ նախապէս յիշած Մաքերուսի բերդը և հոն մեռցուեցաւ :

Յովհեապս ալ կը յիշէ թէ Հերովդիա Սոգոմէ (28) անուն գուստը մը ունէր : Հոն մեզ կը խօսուի նաև Պիղատոսի , Հրէաստանի փոխանորդին , մասին , ինչպէս նաև անոր բոլոր բոնութեանց և անարգարութեանց մասին , և թէ ի՞նչպէս ատորի Հրէաստանի մէջ պաշտօն վարելէ ետքը Սիւրիոյ կառավարիչ Վիթլիոսի կողմէ հրաման ստացաւ Հսովմ երթալու , իրեն մասին եղած ամբաստանութեանց պատասխանելու համար , և թէ ի՞նչպէս երբ ան Հսովմ երթալ կը փութար՝ Տիբերիոս Կայսրը մեռաւ : Ինչպէս առաջ ալ յիշուած էր . Տիբերիոս մեր այժմու հաշիւով մեռաւ իբրեւ Յ . Տ . 37 : Այդ պատճառով Պիղատոսի փոխանորդութիւնը մեր այժմու հաշիւով տեւեց Յ . Տ . 26 կամ 27էն մինչեւ 36 կամ 37 : Յովհեապս կը աւելիկացնէ թէ անոր՝ միջանկեալ քիչ մը ժամանակամիջոցէ մը ետքը՝ յաջորդեց Փելիքս , որ ամուսնացաւ Հրէուհի մը հետ , որ է Դրուաիզա , քոյր Ագրիպպասի : Նկարագրութիւն մըն ալ կայ գործերուն մասին “Ե-

գիտացին որ կը յիշատակուի Գործ . ԻԱ. 38ի մէջ , և որոնց մասին Յովսեպոս կ'ըսէ թէ տեղի ունեցաւ Փելքսի փոխանորդութեան օրով : Հնախօսութիւնի Գիրք ի լին մէջ կը պատմուի որ Ներսնի կողմէ Պորկիոս Փես- տոս ղրկուեցաւ յաջորդելու համար Փելքսի : Բաւական կը գրուի նաև Հերովդէս Ազրիակ- պասի մասին (Գործ . Ժ. Հերովդէսը) : Ի մէջ այլոց նկարագրութիւնն մը թէ ի՞նչպէս , երբ ան մասնաւոր առիթով մը թատրոն եկաւ , ժո- ղովուրդը սկսաւ պոռալ թէ ան աստուած էր , և թէ ի՞նչպէս երբ ան անոնց այնպէս ըսկուն համար զանոնք չյանդիմանսեց՝ փորի սաստիկ ցաւեր ունեցաւ յանկարծ և հինգ օր ետքը մեռաւ : Պէտք է յիշել թէ այդ դէպքին մէկ նկարագրութիւնը կը գանուի նաև Գործք Առաքելոցի մէջ : Կրտսեր Ազրիակապար և անոր Բերինիկէ քոյլը (արուն առջեւ , Գործոց գրու- թերինիկէ քոյլը) Պօղոս իր պաշտպանողականը լին համեմատ , Պօղոս իր պաշտպանողականը խօսեցաւ ) եւս յիշուած են Յովսեպոսի կողմէն : Սն իր ժամանակին պատմական գլխաւոր դէպ- քեր նկատուածներուն մասին խօսելէ զատ՝ մեղի տեղեկութիւն էու տայ նաև Հրեաներու սովորութիւններուն և անոնց մէջ գանուող տարբեր բաժանումներուն մասին : Երկարօրէն կը բացարձ երկու գլխաւոր բաժանումնե- րը — Փարիսեցիներն ու Սագուկեցիները — եւ կը խօսի անոնց փոխադարձ նախանձուու- թեան մասին : Առաջինները , կ'ըսէ Յովսեպոս , մեծ ազգեցին ունենէն ժողովուրդին լըսայ :

Նաև կ'աւելցնէ , «Փարիսեցիները իրենց հայ- րերէն ժողովուրդին լըսայ կը դնէին յաջոր- դաբար շատ մը կանոններ ու ծէսեր , որոնք գրուած չեն Մովսեսական օրէնքին մէջ : » Յովսեպոսին մէջ ալ Փարիսեցի մըն էր : Սա- գուկեցիներու մասին կ'ըսէ , «Սագուկեցինե- րու վարդապետութիւնը սա է թէ հոգիները մարմիններուն հետ կը մեռնին : » Հին Հրեա- ներու բոլոր մեծ տօները մանրամասնարար կը նկարագրէ , և կը յիշատակէ այն մեծ բազմութիւնը որ Բաղարջակերաց Տօնին ա- ռիթով կը հաւաքուէր երուսալէմի մէջ : Կը խօսի նաև այն խստապահանջութեան մասին որով կը պահուէր Շաբաթը Հրեաներուն կողմէ , և կ'ըսէ թէ անոնց համար այն օրը հե- ռու տեղ ճամբորդել օրինաւոր չէր : Կը յիշա- տակէ նաև Թեւգասը , որուն Գործք Առաքելոցի հինգերորդ գլուխին մէջ կ'ակնարկէ Գամա- ղիէլ , նաև նոյն գլուխին մէջ յիշուած Յուդա Գալիլիացին : Նուազ կարեւոր չեն նաև այն տեղեկութիւնները զորոնք կուտայ մեզ այդ շրջանին քահանայապետութեան մասին : Կ'ըսէ թէ Վալերիոս Գրատոս փոխանորդը քահանա- յապետ Աննան (Ղուկ . Գ. 2. և Յովհ . Ժ. 13—24ի Աննան) իր պաշտօնէն հանեց , և անոր տեղը յաջորդաբար գրաւ չորս Հրեաներ , որոնցմէ ամէնէն վերջինն էր «Յովսէփ Կայիա- փա» (Աւետարաններուն Կայիափան) : 14 Գրաւ

14 Այս անշուշտ կու տայ մեղի մէկ բացարձութիւնը այն առ երեւոյթ կրկն Քահանայապետութեան , որուն կ'ակնարկուի Ղուկ . Գ. 2 ի մէջ ու նորէն կը համկցուի Յովհ . Ժ. 13, 24 էն : Անանոս կամ Աննա բուն քահա-

տոս այս փոփոխութիւնները ընկելով Հռովմ՝  
դարձաւ Հրէատառնի մէջ տամնըմէկ տարի  
պաշտօն վարելէ ետքը և Պոնտացի Պիղատոս  
յաջորդեց անոր:

“Վալերիոս Գրատոս Անանոսի (Աննա) քա-  
հանայապետութեան վերջ տալով Թապիի որ-  
դին Խսմայէլը կը նշանակէ քահանայագիտ, և  
քիչ ետքը զայն ալ պաշտօնազրկելով Անանո-  
սի որդին Եղիազարը կը նշանակէ քահանայա-  
պետութեան նոյն պաշտօնին: (Նկատեցէք որ  
Յովսեպոս գեռ քահանայապետ կը կոչէ Անա-  
նոսը, թէեւ ան պաշտօնէն հանուած էր Գրա-  
տոսի կողմէ): Եւ աարուան վերջը զայն ալ  
վերցնելով քահանայապետութիւնը Կոմիտոսի  
որդի Սիմոնին տուաւ: Բայց ան ալ նշանա-  
պէս այս պատիւը տարիէ մը աւելի չկրցաւ  
պահել, երբ Յովսեպոս, որ Կայիափա ալ կը  
կոչուէր, անոր յաջորդեց:” 15

Կայիափա շարունակեց ըլլալ քահանայա-  
պետ Պիղատոսի պանդիստութեան տասը տա-  
րիներուն մէջ: Պիղատոսի Հռովմէ մեկնելէն  
քիչ ետքը Վիթէլոս պաշտօնէն հանեց զայն:

նայապետն էր: Կայիփա կամ Կայիափա, Կառավարութե-  
նէն նշանակուած ըլլալով, Հոռվիսյեցիներու կողմէ  
իբրեւ Հրեաներուն կրօնական պիտ ճանչցուած քահա-  
նայապետն էր: Իբրոզութիւնը այս ըլլալով՝ գիւրին է  
տեսնել թէ անոնց երկուեն հետ ալ խսրճուակցին  
պէտք էր:

15 Յովսեպոսի Հնախօսուրիւնի Գիրք ԺՂ. Պ. 2:

Վերոգրեալ գրութիւնները թէեւ Յիսուսի 16 ա-  
նոնը չեն բովանդակեր, կամ անոր հե-  
տեւրդներէն որևէ մէկը չեն յիշատակեր,  
ընթերցալը շուտով պիտի ըմբռնէ թէ անոնք  
ոչ-Քրիստոնեայ վկայութեանց զերազանցապէս  
արժէքաւոր մասեր են, որովհետեւ կը հաստա-  
տեն աւետարանին պատմական պարագաներուն  
ձշմարտութիւնը՝ վկայելով պատմական նկա-  
րագրին Հռովմէական պաշտօնեաներուն եւ  
Հրեայ քահանայապետներու, որնք, ինչպէս  
աւետարանիներ կը խօսին մեզ, այնչափ եղե-  
րագական գեր մը կատարեցին Տէրոջ պատ-  
մութեան մէջ: Յովսեպոսի մէջ տովորու-  
թեանց, գասակարգերու, թուականներու և  
այլն մասին գտնուած նկարագրութիւններ կը  
յարմարին ու կը համապատասխանեն նոր  
կտակարանը մէջ մեր գտածներուն: Իրապէս  
մեր առջեւ չորս Աւետարաններու և Գործք  
Առաքելոցի մէկ մասին պատմական նկարա-  
յատակը (background) ունինք՝ երբ կարգանք  
Յովսեպոսի Հնախօսուրիւնիը 17: Մեծն Հերով-

16 Յովսեպոս Յիսուսի ակնարկութիւն չընելով ուրիշ  
բան մը ըլներ՝ եթէ ոչ իր ժամանակին Հրեաներուն  
օրինակին հետեւիլ: Որովհետեւ հարիւրաւոր տարիներ...  
մինչեւ իսկ երբ Քրիստոնէական կրօնքը համայն Յու-  
նական եւ Հռովմէական աշխարհին ուշադրութեան  
առարկայ եղած էր... Հրեայ գրողներ շարունակեցին  
այդ նիւթին մասին լուել, կամ եթէ Քրիստոսի եւ Քրիս-  
տոներուն մասին խօսեցան՝ ամէնէն ծածուկ կերպով  
խօսեցան:

17 Գիրք ԺԶ—ի:

գէս , որդին Արքեղայոս , Հերովդէս Անթիպաս ,  
Հերովդիա , անոր գուտարը Սողոմէ , Յով-  
հաննէս Մկրտիչ , Աննա (Անանոս) , Կայիսիա  
(Կայիփա) , Պոնտացի Պիղատոս , Փելիքս և ա-  
նոր Հրեայ ամուսինը Դրուսիդա , Պորկիոս  
Փեստոս , Հերովդէս Ազրիապաս , Բերինիկէ ,  
Փարիսեցիներ եւ Սադուկեցիներ , այս բոլորը  
կը գտնուին Յովսեպոսի պատմութեան մէջ ,  
և կ'երեւան իրարու նոյն յարաբերութեամբ ,  
որով կը գտնուին Նոր Կտակարանի պատմու-  
թիւններուն մէջ :



Բ.

Այս ուսումնասիրութեան ծրագիրին համա-  
ձայն Հատուած Բ. ը պիտի յատկացուի ամփո-  
փումին այն իրողութեանց , որոնք ի լոյս բեր-  
ուեցան նախորդ հատուածին մէջ :

Ընթերցողը , հետեւեալ առղերը կարդալու  
աւեն , պէտք է իր միտքին մէջ ունենայ սա ի-  
րողութիւնը թէ բոլոր այս պատմութեան մէջ  
ոչ մէկ տեղեկութիւն քաղցուած է Քրիստոնեայ  
աղբիւրներէ , և բոլոր կասկածելի հատուած-  
ները որոնք ոչ-Քրիստոնեայ գրիչներէ ըլլալ  
կը կարծուին՝ մերժուած են : Չեն գործածուած  
նաև այն հատուածները , որոնք անկասկա-  
ծելի կերպով հարազատ են , բայց նախնի  
Քրիստոնեայ գրողներու գրիչին արդիւնքն են :  
Թէ այս վերջիններէն շատեր վաւերական են՝  
այդ մասին ոչ մէկ տարակոյս կրնայ ըլլալ ,  
բայց աւելի յարմար նկատուած է անոնցմէ  
չգործածել՝ շինելու համար պատմութիւն մը ,  
որ Քրիստոնեայ աղբիւրներէ բոլորովին անկախ  
ըլլալ կը յայտարարէ : Վերը մէջբերուած գրող-  
ները և անոնց անուններուն տակ տրուած  
հատուածները բոլորովին անկասկածելի է որ  
Քրիստոնէութենէ ազգութիւն ապահովութիւն :

Հետեւաբար հետեւեալ պատմութեան մէջ  
չպիտի գտնուի բան մը որ չգանուի Տակիսոսի ,

Պլնիոսի, Լուկիանոսի և Յովեպոսի վկայութեանց մէջ։ Այս գրողներէն մէջ բերուած հատուածներուն բոլոր կարեւոր խօսքերը թուազրուած են, և համապատասխան թիւերը դրուած են նաեւ անոնցմէ կախում ունեցող խօսքերուն համեմատութեամբ՝ հետեւալ պատմութեան մէջ ալ։ Այս պատճառով եթէ ընթերցողը ստորև ըրած մեր յայտարարութեանց մասին մեր իրաւունքը խնդրական նկատէ՝ կը նայ այս վկայութեանց բնագիրին մէջ գիշել այն թիւերուն որ կը համապատասխանեւածարակուսելի նկատուած նախագասութիւննեւարու կից թիւերուն, և այն ատեն պիտի հասրու կը այդպէս ընելու պատճառները։

### ԵՐԱԿԱՆ ԿՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀՐԵՄԱՆԵՐՈՒ ԵՒ ՀԵԹԱՆՈԽՆԵՐՈՒ

#### Հ. Մ. Ե Մ Ս Ս Ս 8

Տիբերիոս Կեսարի իշխանութեան օրով՝ Պոնտացի Պիղատոս Հրէաստանի կառաերը Պոնտացի Պիղատոս Հրէաստանի կառավարին էր, և Հերովդէս Գալիլեայի<sup>18</sup> չորրորդարին էր, և անոր եղբայրը Փիլիպոս Տրադապեար, և անոր եղբայրը Փիլիպոս Տրադապեար, կար Յովհաննես Քոնիայի<sup>19</sup> չորրորդապեար, կար Յովհաննես

18 «Բայց Հերովդիս, Արքապատասի քոյրը, որ այն ատեն կ'ապեէր իբրեւ ամուսինը այն Հերովդէսին որ Գալիլեայի եւ Պէրէայի չորրորդապեարն էր, եւայլն» (Հնախութ. Գիւք ԺԷ. կ. 1)։

19 «Ան (Մեծն Հերովդէս) տուաւ նաեւ կունիտիսը եւ Տրադապեան եւ Կանիոսը Փիլիպոսի, որ իր որդին էր, բայց եղբայր Արքեղայոսի, Չորրորդապեարնութեան մը անունով» (Հնախութ. Գիւք ԺԷ. կ. 1)։

անուն մէկը դոր մարդիկ Մկրտչից կ'անուանէին (27)։ Սն բարի մարդ մըն էր և կը յորդորէր Հրեաները առաքինի ըլլալ՝ մարդոց հանդէպ արդարութեամբ և Աստուծոյ հանդէպ ջերմեռանդութեամբ գործելով, և այս բաները ընելէ ետք Ալրութեան գալով։ Ժողովուրդը շատ կը յուզութին անոր ուսուցումներէն, և անոր քով կու գային բազմութեամբ, մինչեւ որ Հերովդէս սկսաւ նախանձիլ այն մնիծ զօրութեան, զոր ան (Յովհաննէս) կը սաանար անոնց միտքերուն վրայ։

Հերովդէս այս ատեն իր Փիլիպոս Կղօր կնոջը հետ կ'ապեէր (28)։ Հարկաւ այս ապօրինի էր, քանի որ Փիլիպոս գեռ ողջ էր։ Կնոջ անունն էր Հերովդիս, և Սողոմէ անուն դուստր մը ունէր։

Հերովդէս՝ տեսնելով որ Յովհաննէս այս պիտի ազգեցութիւն մը ունի բազմութեան վրայ՝ յարմար գատեց զայն ձերբակալել տալ։ Երբ այդ կատարուեցաւ՝ զայն զրկեց Մաքերուսի բերդը իբրեւ բանտարկեալ մը, և հոն մեոցնել տուաւ։

Այս ատենները Հրէաստանի մէջ Քրիստոս (2) կոչուած ուրիշ ուսուցիչ մըն ալ ելաւ։ Յովհաննէս իր ունեցած ազգեցութեան պատճառով մեոցուած էր, այս Քրիստոսն ալ իր սորվեցուցածներուն համար մեոցուեցաւ (16)։ Պոնտացի Պիղատոս զայն մահուան դատապարտեց (2) և ան խաչուեցաւ (16) Անանոսի

(Անուա) և կայիփայի (կայիափա) 20 քահանա-  
յապետութեան ժամանակները առեն մը : Ժա-  
մանակ մը ետքը , Պոնտացի Պիղատոս հայրե-  
նիք կանչուեցաւ ինքինքը պաշտպանելու հա-  
մար յոտի վարչութեան վերաբերեալ կարգ մը  
ամբաստանութեանց դէմ , և Փելիքս զրկուեցաւ  
անոր յաջորդելու համար : Փելիքսի ալ յա-  
ջորդեց Պորկիոս Փեստոս :

Բայց թէեւ Քրիստոս մեռյուած էր՝ անոր  
հետեւորդները և աշակերտները չարունակեցին  
իրենց գոյութիւնը պահել և թիւով բաղմա-  
նալ (3) : Արդարեւ այս Քրիստոնեաներու ա-  
զանգը՝ այնչափ արագութեամբ մեծցաւ ու ծա-  
ւալեցաւ որ անոր հիմնադիրին մահէն յառա-  
սուն տարին նուազ ժամանակի մը մէջ ասոնցմէ  
մեծ բազենորդիւններ , որ զայն կը խոստովա-  
նէին , կը գտնուէին կայսերական քաղաքին մէջ  
իսկ : (7)

Այս մարգիկը կը հաւատային թէ իրենց  
խաչուած ուսուցիչը Աստուած էր (11) և զայն  
կը պաշտէին իրը այն (16, 24) : Մինչեւ իսկ  
մահուան վախը չէր կրնար ստիպել հշմարիտ  
Քրիստոնեաները երկրպագել Յոյներու աստ-

20 Կայիփա Քահանայապետ նշանակուեցաւ Վաղե-  
րիս Գրաֆոսի կողմէ , որ Պոնտացի Պիղատոսէ առաջ  
փոխանորդ էր , եւ շարտանակեց այդ սաշտօնին մէջ  
մալ մինչեւ որ այդ պաշտօնէն հանեց դեսք Վիթե-  
լիս , Սիւլիսյ Կառավարիչը , ան զայս չըսաւ մինչեւ  
եւ Հրէաստան այցը , որ տեղի ունեցաւ Պիղատոսի Հռոմի  
մելինելէն անմիջապէս ետքը : (Հեախօսուր . Գիրք մը .  
գ. թ. 2, թ. 3:)

ուածներուն , կամ ուրանալ իրենց հաւատար-  
մութիւնը Քրիստոսի : Շատ անգամներ , երբ  
կեանքը կարելի էր փրկել յևս կոչումով ,  
մարդիկ յամառեցան պնդել թէ իրենք Քրիս-  
տոնեայ են և այդ պատճառով մահը դիմագ-  
րաւեցին (6) :

Եւ իրապէս ալ անոնք մահուան վրայ իրը  
անկարեւոր բանի մը վրայ կը նայէին : Այս  
վերաբերումը բնական մէկ արգիւնքն էր այն  
համազումին թէ իրենք յաւիտեան պիտի ատլ-  
րին (22) : Նման պատճառով մը աշխարհի ի-  
րերը կ'արհամարէն և զանոնք իրը հասա-  
րակաց ստացուածք կը նկատէին (26) : Որով-  
հետեւ անոնք խորապէս համոզուած էին թէ ի-  
րենք բոլորն ալ եղբայրներ կ'ըլլան իրենց դարձի  
վայրկեանէն սկսեալ , երբ թողուն Յոյներու  
աստուածները և պաշտէն իրենց խաչուած  
«Սովիստ»ը և ապրին անոր օրէնքներուն հա-  
մեմատ (24, 25) :

Անոնք սովոր էին հաւաքուիլ որոշեալ օր  
մը առառւն կանուխի : Երբ զումարուէին՝ փո-  
խասցութեամբ կ'երգէին երգ մը Քրիստոսի ,  
եւ խոստումի տակ կը մահէին գողութիւն կամ  
աւալակութիւն չընելու . չնալու , խոստումին  
չգործելու և իրենց դրամական պարտքերը  
անվճար չճգելու համար : Երբ կանուխ առ-  
տուան պաշտօնուածքը վերջանար , անոնք կը  
բաժնուէին , և նոյն օր աւելի ուշ նորէն կը  
հաւաքուէին պարզ կերակուր մը միամնաբար  
ուտելու համար (10, 11) :

Անոնքունէին նաեւ զիրքեր, և անոնց ուսուցիչներուն սովորութիւնն էր այդ զիրքերը բացատրել և մերկնել (15): Մասնաւոր ասիթներով անոնք սովոր էին նաեւ ունենալ “հոգեւոր խօսակցութիւններ” իրարու մէջ (19):

Կիներն ալ տեղ ունէին Եկեղեցին դործին մէջ: Ասոնցմէ ոմանք “Մինիսրեն կը կոչուէին, որ կը նշանակէ օգնականներ կամ սպասաւորներ (12): Տարիքոտ այրիներ ալ ինքինքնին կը նուփրէին բարեսիրական դործերու (17): Փոքր, որբ տղաք կը հոգացուէին և անոնց ալ մաս կը տրուէր նեղութեան մէջ եղողներու ծառայելու գործին մէջ (18):

Երբ միծ հրդեհը Հռովմ քաղաքին զրեթէ կէսը կործանեց, Կայսրը, որ աղէտին իբրեւ պատճառ իր անձը կասկածելի գտաւ, կարեւոր համարեց որ գտնէ մէկը որուն վրայ կարենայ բերցնել յանցանքը: Այս ատեն բաղմաթիւ Քրիստոնեաներ կը բնակէին քաղաքին մէջ, և Ներոն որոշեց զանոնք քաւութեան նախազ ընել: Անոնք Հռովմը հրդեհելու ամբաստանութեամբ ամբաստանուեցան, և մեծ բազմութիւն մը մեսցուեցաւ ամէնէն անդութ կերպերով: Անոնցմէ ոմանց անասունի մորթեր հագցուցին շուներէ յօշոտուելու համար, ուրիշներ խաչերու վրայ կապեցին իբրեւ ջահվառելու համար՝ երբ որեւ կուտէր: Այս առաջին հալածանքն էր որու մասին արձանագրութիւն մը ունինք: Հռովմի հրդեհը մեր այժմու հաշիւով տեղի ունեցաւ Յ. Տ. 64:

Բայց Քրիստոնէութեան ծաւալումը Հռովմի մէջ սահմանափակուած չէր: Պոնտոսի և Բիւթանիայի նահանգներուն մէջ առջեւը եկող ամէն բան քշեց տարաւ: Մեհեամները գրեթէ լքուեցան և կրօնական ծէսեր գալարեցան (13): Էրիկմարդերու և կիներու բազմութիւն (14) մը — ոմանք Հռովմէական քաղաքացիներ, ուրիշներ Հռովմէական հապատակներ — ամէն աստիճանէ ու ամէն տարիքէ՝ Քրիստոսի հետեւղներ էին: Անոնք միայն քաղաքներու մէջ չէին գտնուեր, այլ նաեւ գիւղերու և մինչեւ իսկ զիւղակներու մէջ: Պլինիոսի վարած հալածանքին ատեն, որ մեր հիմակուան հաշեով Յ. Տ. 103—104ի ատենները տեղի ունեցած ըլլալու է, վերոյիշեալներէն շատեր մեռցուեցան՝ որովհետեւ աստուածները պաշտել չէին ուղեր, և իրենց Քրիստոնեայ ըլլալուն մասին կը պնդէին, հակառակ անոր որ կառավարիչը նորէն ու նորէն կ'ազդարաբէր որ այնպէս չընեն (6):

#### ԵԶՐԱԿԱՍՈՒԹԻՒՆ

Անշուշտ այս ամենաառշագրաւ պատմութիւն մըն է: Աշխարհիս պատմութեան մէջ ասոր նման որեւէ բանի հետքն իսկ չկայ: Լուրջ բանականութեան լոյսին մէջ ստիպուած չե՞նք խոստովանիլ թէ միակ բանը որ այսպիսի իրաց վիճակ մը կրնայ բացատրել՝ պէտք է ըլլայ աշխարհ գալուստը մէկու մը, որ ապրեցաւ կեանք մը Աւետարաններուն մէջ Յիսուսի մասին յայտնուած կեանքին նման, և գոնէ

սորվեցուց այնպիսի բաներ, որոնց մասին  
կ'ըսուի թէ Ան տուաւ մարգոց :

Քիչ բան կայ աւելցնելիք : Տեսանք որ  
Փրկչական թուականին քսանըվեցին ու հ-  
րեսունըեօթին մէջտեղերը Հրէաստանի մէջ  
մարդ մը մեռցուեցաւ Հռովմէական Անթի-  
պատոսին ձեռամբ : Ան Հրեայ մըն էր և մեռ-  
ցուեցաւ մահով մը, որ այն ատենները ամէնէն  
ոտորին ոճրագործներու յարմար կը նկատուէր :

Կ'իմանանք թէ Անոր մեռցուելէն զրեթէ  
անմիջապէս ետքը կարդ մը մարդիկ երեւան  
ելան պնդելով թէ այս խաչուած Հրեան Աստ-  
ուած էր : Յայտնի է թէ այս դաւանութիւնը  
Խայտարարելով մարդիկ իրենց կեանքերը վը-  
տանգի հնթարկեցին, և հաւասարապէս յայտ-  
նի ալ է թէ անսնք այսպիսի ընթացքի մը հե-  
տեւելով նիւթական ոչ մէկ արդիւնք՝ կրնային  
ձեռք բերել : Բայց նորէն ալ, հակառակ Քրիս-  
տոսի անարդ մահուան, ու հակառակ Ա-  
նոր հետեւողներուն սպասող չարչարանքին ու  
մահուան, արիստոնեայ աղանդաւորներուը  
բազմացան և զարմանալի արագութեամբ ծա-  
ւալեցան : Քրիստոնէութիւնը իր հետեւողները  
ունեցաւ ամէն աստիճաններէ ու տարբեր ազ-  
գերէ : Անսնք աշխարհի իրերը արհամարհեցին,  
իրար սիրեցին, Քրիստոսի անունին համար մե-  
ռան, և աշխարհի յաղթեցին իրենց նուիրու-  
մով : Հռովմէական կառավարութիւնը Քրիս-  
տոնէական կրօնքը իրեւ արգիլեալ կրօնի յայ-  
տարարեց և Հռովմայեցի պաշտօնակալներ

զայն բնաջինջ ընելու հրամաններ ստացան :  
Յետոյ երկու հարիւրէ աւելի տարիներ Քրիս-  
տոնեանները տառապեցան աշխարհի ատելու-  
թենէն : Իշխաններ սուրով յարձակեցան ա-  
նոնց վրայ և ջանացին զանոնք ոչնչացնել :  
Փիլիսոփաններ և ուսումնականներ իրենց գրի-  
ով յարձակեցան անոնց վրայ և ջանացին ա-  
նոնց հաւատոքին յիմարականութիւնը ցուցնել :  
Եւ ի՞նչ պատահեցաւ : Քրիստոնեանները զաշ-  
խարհ յաղթեցին իրենց խիստ անաշխարհամի-  
րութեամբ, և Քրիստոսի մահէն երեք հարիւր  
տարի չանցած՝ Քրիստոնեայ կայսր մը նստաւ  
կեսարներու գահին վրայ :

Այս և ինչ որ պատահեցաւ յաջորդ դաւ-  
րերու ընթացքին՝ պատմութիւն են : Ան ո՞ր  
ցեղն էր որ կարող եղաւ Անոր դիմագրել : Ո՞ր  
վայրը այնչափ հեռու էր որ Անոր հետեւողները  
չկրցան հոն մուտ գտնել, կամ թէ ո՞ր լեռ-  
նաշղթան այնչափ բարձր էր որ անոնց յառա-  
ջացումին արգելք եղաւ : Այն օրերուն Եւրո-  
պայի հիւսիսային մասը ծածկուած էր ընդար-  
ձակ անտառներով, բնակուած վայրենի ցեղե-  
րով որոնք միշտ կը կոռւէին իրարու հետ, և  
իրենց չաստուածները կ'ողոքէին մարդկային  
զսհերով : Ծովին վրայ կը տիրէին Տանի-  
մարքեան սոսկալի ծովահէններ . ոչ մէկ ըս-  
տացուածք կը յարգուէր և մարդկային կեան-  
քը իւել այնքան սովորական բան էր որ  
մեղք չէր համարուեր : Մարդիկ իրենց ըմ-  
պելինները կը խմէին այնպիսի գաւաթ-

ներէ, որոնք շինուած էին իրենց թշրւամիներուն գանկութիւններէն, և սրէ կ'անցը նէին զիւղակներ ամբողջ— այրեր, կիներ ու տղաքներ — արիւն թափելու հաճոյքին եւ շահելու յոյսին համար :

Քրիստոնեաները կ'ըսեն թէ Քրիստոս պընդից թէ ինք «Աշխարհի լոյսն է» : Թէ այս ճշմարիտ է թէ ոչ, այդ մասին ամէն մարդ ինք պէտք է դատէ : Մենք սաշափը գիտենք թէ Աւետարանով էր որ լոյս ծագեցաւ մեր վայրենի և արիւնածարաւ նախահայրերուն սիրախին վրայ : Հաւատալով որ Քրիստոս իրենց ամամար չարչարուեցաւ՝ անոնք առաջուան պէս անդութ ըլլալ չյանդպնեցան : Աւետարանի պատմութիւնով յառաջ եկաւ քաղցրութեան և անեսամոլ սիրոյ տեսիլքը : Կամաց կամաց անոնց խիստ սիրտերը կակուղցան, աստիճան սիրեար իրենց ընկեր-արարածները սիրել ուրախացան : Հին կեանքը սկսաւ անհաճոյ ըլլալ ավեցան : Հին կեանքը սկսաւ անհաճոյ ըլլալ անոնց, պատերազմի բարբարոսութիւններ տեղի տուին աւելի ազնիւ զբաղումներու առջեւ : Այսօր ի՞նչ կը գտնենք : Սնտարակոյս դեռ Այսօր չարիք կայ— շատ եսամոլութիւն, հպարշատ չարիք կայ— շատ աստիճան, և բիրտ ոյժի սէր : Բայց ասոնք տութիւն, և բիրտ ոյժի սէր : Բայց ասոնք գիշերուան մարող ստուերներն են : Աւելը ձուագած է, լոյսը կ'առատանայ, բայց վարը ձուագած է, լոյսը մէջ մթութիւն կայ դեռ : Բայց նորէն բերուն մէջ մթութիւն կայ դեռ : Բայց նորէն ալ, որովհետեւ հոս հոս մթութիւն կը տիրէ, չընենք թէ դեռ գիշեր է : Պատմաբաններ, չընենք թէ պատմուածիայ և ոչ-Քրիստոնեայ, միաձայնութիւնուածիայ և ոչ-Քրիստոնեայ,

թէ եամբ մեզի կ'ըսեն թէ լոյսը աստիճանաբար կը զօրանայ : Միայն ծանծաղամիտներ և պատմութեան անդիտակներ կ'աւաղին թէ աշխարհ երթալով ա'լ աւելի գէշ կ'ըլլայ : Ընկերային անտեսագիտութիւն ուսումնասիրողներ մեզի կ'ըսեն թէ աշխարհի պատմութեան մէջ մարդասիրական գործունէութեան այսպիսի ժամանակամիջոց մը բնաւ եղած չէ . մարդիկ երեք այսչափ խորունկ պատասխանաւուութիւն մը զգացած չեն իրենց ընկեր-արարածներուն բարօրութեան մասին, կամ այսչափ անեսամոլաբար աշխատած չեն անոնց օգնելու համար : Նորէն կատարեալ գիտակցութիւնով մը կը յայտարարենք թէ իւրաքանչիւր պատմաբան և մարդկային գործեր ուսումնասիրող պիտի ձայնակցի սա յայտարարութեան ճշմարտութեան թէ լոյսը ա'լ աւելի կը զօրանայ, ու կը պայծառանայ, և ամէն մէկ նոր գարի մէջ նախորդ գարերու մէջ գործադրուած չարիքներու կրկնութիւնը անկարելի կ'ըլլայ :

Ի՞նչ է այս յառաջացումին պատճառը : Այս հարցումին ումանք այս ու ոմանք այն կերպով կը պատասխանեն : Բայց բան մը որոշ է . այսինքն թէ Քրիստոնեայ հասարակութեան անդամները, ինչպէս բացատրուած է Ա. և Բ. հատուածներուն մէջ, որոշապէս կը վարուեին տարեր զգացումներով, որոնք բացարձակ հակադրութիւն մը կազմէին զգացումներուն հետ անոնց որոնց մէջ կ'ապրէին, թէ հաւատքը զոր կը

խոստովանէին անոնք՝ իրենց ուշադրաւ ուժ  
մը կու տար աւելի վեր բարձրանալու համար  
ընդդիմութենէն և իրենց ապրած դարուն ա-  
պականիչ ազգեցութիւններէն, եւ թէ փոխա-  
դարձ պարտականութեան, օգնութեան եւ եղբայ-  
րական սիրոյ իրենց լմբունութին մէջ կը տես-  
նենք առաջին նշանը մարդկութեան հանդիպ  
ցուցուելիք այն վերաբերութին, որ պէտք է հիմք  
ըլլայ բոլոր յառաջդիմութեան, եւ որ ճանչցուած  
է իր ամենէն ճշնարիտ նշանը բաղաբակրու-  
թեան :

Մենք պիտի չկարենանք համենալ թէ  
Քրիստոնէական տեսութիւնը, Քրիստոնէական  
շրջանին այդ առաջին Դարուն մէջ, ի՞նչ դար-  
մանալի հակազդրութիւն մը կը պարզէր հեթա-  
նոս աշխարհի տեսութեան հետ, եթէ գաղա-  
փար մը չունենանք այն սոսկալի ասպականու-  
թեան մասին, որուն մէջ Յոյն և Հոռվայեցի  
ժողովուրդը ինկած էր : Այդ շրջանին գրակա-  
նութիւնը չնական էր և ամէնէն ամօթալի  
խայտառակութիւնով լեցուն : Ժողովրդայինն  
զանգուածներ բոլորովին անուս էին և անոնց  
կը թութիւնով համար ոչ մէկ միջոց կը խորհուէր:  
Քաղաքներու մէջ ընակչութեան մէկ խոշոր  
համեմատութիւնը կը բաղկանար գերիներէ,  
որոնց իրեւ իրենց տէրերուն ստացուածքը կը  
նայուէր: Գերիի տէրեր կը նային իրենց գերի-  
ները ծեծել, չարչարել ու մեսցնել, և օրէնքը  
զայս իրեւ անոնց իրաւունքը կը յայտարարէր:  
զայս իրեւ անոնց իրաւունքը կը յայտարարէր:

գնուէին և կը վաճառուէին իբրև անասուն :  
Անոնք իրեւ գոնապան շղթայակապ կը գրուէ-  
ին գուռներու առջև, ինչպէս հիմա պահապան  
շուները, և գիշերն ալ գերիներու գործատե-  
ղիներու մէջ կը պահուէին ախոռի մէջ գրուած  
անասուններու պէս : Նաև անասուններու պէս  
կը խարանուէին ու նշան կը գրուէր անոնց  
վրայ . 21 կը խարազանուէին ու կը խաչուէին՝  
յաճախ ամէնէն թեթեւ գրգռութեան մը վրայ: 22  
Ընդհանրապէս ծերերը, ախտացեալները կը  
լքուէին անխղճաբար, կամ կը մեսցուէին  
այնպէս ինչպէս մարդիկ կը մեսցնեն վայրի  
գաղանները : Այնչափ ատեն որչափ կարելի էր  
շահ ընել անոնցմէ՝ կը խնայուէին, և երբ  
մեռնէին՝ մեռած կենդանիներու հետ փոսի մը  
մէջ կը նետուէին : Այս բարբարոսութիւննե-  
րուն բացառութիւններ ալ կային : Պլինիոս  
Կրտսերի նման բարեսիրտ ազնուական մը շատ  
խնամ կը տանէր իր տունի գերիներուն,  
և յաճախ ակնարկութիւններ կան գերիներու  
հանդէպ աղէկ վարմունքի մասին : Բայց այն  
սոսկալի «Գերիներու կոիւները» կը ցուցնեն  
թէ անոնք ո՛րչափ յուսահատութեան կը մըղ-  
ուէին յաճախ . և այդ ժամանակին ընդհանուր  
պատկերը գերութեան, անզթութեան և  
չարիքի պատկեր մըն էր :

Խստասիրտ եսամոլութեան անզթութիւնը

21 Վաղերիոս Մաքսիմոս Զ. 8,7. Մարցլ Հ. 76.  
բաղդատէ կիկերոն, Տէ Օֆելիս Բ. 7:

22 Յորեադ Զ. 173-177:

կը գերազանցուէր միայն դեղիսութեամբ և անշարժութեամբ : Քիչ մը զարմանալի է որ արհաւիրքի շեշտ մը յայտնի է այդ ըրջանին մէջ ։ Ներարկոց զրուածքներուն և ճառերուն մէջ ։ Ներոնի կայսր եղած ատենը Սենեկա առաջնակարգ գիւտանագէտն ու գիտնականն էր Հռովմի : Ան հետեւեալ կերպով կը նկարագրէ այն ժամանակները :

«Ամէն բաներ չարութեամբ ու անիրաւութեամբ լեցուն են : Աւելի ոճիրներ կը գործուին քան ինչ որ կարելի է գարմանել ոյժով : Զարութեան հրէշային կոխ մըն է որ կը շարունակուի ։ Մեղքի ցանկութիւնը կ'աւել նայ օրէ օր, և ամօթի զգացումը կը նուազի օրէ օր : Բարի և պատուաբեր եղած ամէն բաներու հանդէպ ամէն նկատում մոռնալով հաճոյքը խսովայրոյ կերպով կը վազէ անզուսպ : Զարիքը ա'լ ինքինքը չծածկեր, այլ բոլոր աչքերու առջեւ կը ցցուի : Անիրաւութիւնը այնչափ ժողովրդական եղած է և բոլոր սիրաւերու մէջ այնչափ հզօրապէս կը բանկի որ սիրաւերու մէջ այնչափ հզօրապէս կը բանկի որ անմեղութիւնը նուազ չափով իսկ չգրտնուիր, այլ բոլորովին դադրած է գոյութիւն ունենալէ :»<sup>23</sup>

Մինչեւ անգամ կրօնքը դիմակ մը եղած էր ամինաստորին անբարոյութեան : Տաճարներու քրմուէիները պոռնիկներ էին, և զայն ծածկելու ջանք չէին ըներ : Երբ մոլութիւնը ա-

անց ամօթի հրապարակաւ կը կատարուի, այն ատեն զժուար չէ համենալ թէ ի՞նչ աստիճան ինկած է ազդ մը : Ստրաբոն պատմագիրը Կ'ըսէ թէ կորնթոսի Աստղիկի մեհեանին մէջ հազարէ աւելի սուսնիկներ կային : Անոնք մեծ առանձնաշնորհներ կը վայելէին և երբեմն քաղաքին ուխտերն ու աղօթքները կը մատուցանէին չաստուածունիին : 24 Այսպէս էր նաև իրերու վիճակը Սիկիլիոյ մէջ գտնուող էրիքսի մեհեանին մէջ, ուր մինչեւ իսկ Հռովմայեցի Հիւպատոսներ և Պրետորներ կը մասնակցէին այդ միասուակութեան : 25 Դարուն ապականութիւնը այնչափ մեծ էր որ Հռովմէական կասավարութիւնը կարեւոր նկատեց մասնաւոր օրէնքներ հաստատել՝ բարձրաստիճան կիներուն արգելելով իրբեւ հանրակին արձանագրուի : Անոնք սովոր էին այս ընել անսանձ կերպով յազեցնելու համար իրենց վատ կիրքերը :

Ժողովուրդին ժամանցներն ու հաճոյքները ուրիշ կերպով մը կը ցուցնեն թէ ապականութեան ո՛ր անդունդները ինկած էին : Անոնք կը ցուցնեն թէ Հռովմայեցիները Քրիստոնէական մլուսկանին սկիզբները բալորովին անհմանական եղած էին ու իրենց ճաշակէն զրկուած էին : Պարզ ու մարդավայել զբօսանքներ ա'լ հրապոյր չունէին անոնց համար : Ոչ մէկ բան հետաքրքրական էր երբ անոր մէջ արիւնա-

24 Ը. 378 :

25 Դիտդ. Պ. 38:

հեղութեան ու մահուան տեսարան չըլլար :  
Բարձր ու խոնարհ, հարուստ ու աղքատ կը  
համախմբուէին ամփիթատրոններու մէջ, դի-  
տելու համար վայրի գաղաններու կողմէ մար-  
դերու սպանումը, կամ մահացու կոփով մար-  
դերու մէկզմէկու դէմ մաքառումը : Որովհե-  
տեւ մահապարտ ոճրագործներ կրկէններու  
մօտ գտնուող տարբեր մարդարաններու մէջ կը  
մարզուէին, և մեծ տօններու առիթով կը ստի-  
պէին զանոնք իրար սպաննել ու այդ կերպով  
յագեցնել արեան անբնական ծարաւը հանդի-  
սատեսներուն : Կարելի է ենթազրել թէ այս-  
պիսի սովորութիւններ ամէնէն աւելի անբա-  
րոյացուցիչ ազգեցութիւն մը կ'ընէին հանրու-  
թեան վրայ, տալով անոնց օրէ օր աւելի ա-  
նամնական խառնուածք մը : Այդ շըմանին թա-  
տերախաղերն ալ շատ գէշ ազգեցութիւն մը  
ունէին : Անոնց լիտի հանդամանքը, անտարա-  
կոյս, շատ որոշ դեր մը խաղաց՝ մարդիկը  
բարոյական անկումի առաջնորդելով :

Հակադրեցէք անդիտութեան, գեղխութեան  
և ապականութեան այս մութ պատկերը՝  
Քրիստոնեայ աղանդաւորներու մասին հոռ  
չառուած Բ.Ի. մէջ մեր ունեցած նկարագրու-  
թեան հետ : Խրաւունի չունի՞ն երբ լսենի թէ այդ  
հակադրութիւնը իրավեն լուրուցիչ է :

Արդ, ի՞նչ է մեր տեսած վիճակը : Բնդար-  
ձակ քաղաքակրթութիւն մը, որ իր մէջ կը  
պարունակէ կործանումի ամէն տարր և որ  
կը ճակատի փոքր հասարակութեան մը գէմ .

հասարակութիւն մը՝ որ իր խաչեցեալ Հիմնա-  
դիրին հանդէպ ունեցած նուիրումէն և անոր  
պատուիրաններուն հնազանդելէ զատ ոչ մէկ  
բանի մէջ զօրաւոր է : Օրէնսգրութիւնը չկըր-  
ցաւ կործանել զայն . երբ անոր անդամները  
չարչարուեցան և մեւցուեցան, այդ անոր մեծ-  
նալուն միայն պատճառ եղաւ . ան շատ թե-  
թեւապէս կը խորհէր այն բաներու մասին զո-  
րոնք աշխարհ կը սիրէր, և կը բաղձար մահ-  
ուան որմէ աշխարհ կը սոսկար : Հին սովորու-  
թիւններն ու օրէնքները, որոնք անկարող ե-  
ղած էին իրենց իշխանութեան տակ դժոնուող  
երկիրներուն կործանումը յետաձգել, մէկիկ  
մէկիկ ինկան այս նոր հաւատքին առջեւ : Ա-  
ռաջին և երկրորդ հատուածներուն մէջ գրուած  
պատմութիւնները կը ցուցնեն թէ Քրիստո-  
նէութիւնը ի՞նչպէս ընդունուեցաւ հեթանոս  
աշխարհէն : Մենք միայն պէտք ենք պատմու-  
թիւնը կարդալ տեսնելու համար թէ ի՞նչպէս  
կոսապաշտութիւնը ինկաւ անոր առջեւ :

Այդ «նոր կրօնքին» մէջ բան մը կար, որ  
զայն միւս կրօնքներէն տարբեր կը հանդիսա-  
ցընէր : Ոչ Քրիստոնեայ չոռվմայեցի դիւանա-  
գէաներ գիտէին թէ անոր տեղ տալու չեն,  
եթէ ոչ ան առջեւը եկող ամէն բան պիտի  
առնէր տանէր : Լամբրիտիոս պատմագիրը —  
ինքն իսկ հեթանոս մը — Սեւերոս կայսեր մա-  
սին կը զրէ .

«Ան Քրիստոսի տաճար մը կանգնել և զայն  
աստուածներու մէջ ընդունիլ ուզեց . ինչպէս

որ ըսուեցաւ թէ Ատրիանոսի նպատակն ալ նոյնն էր, բայց արգիլուեցաւ անոնց կողմէ, որոնք «ծէսերու» մասին խորհրդակցելով դտան թէ, եթէ անոր փափաքին գոհացում տրուի, բոլորը Քրիստոնեայ պիտի ըլլան, ու այն ատեն մնացեալ տաճարները քանդել պէտք պիտի ըլլայ :<sup>26</sup>

Այս շատ ուշադրաւ հատուած մընէ : Հոռվամէական կայսրութեան պետական կրօնքը ինչո՞ւ պիտի վախնար այս տարօրինակ կրօնքէն, որուն յատկանշական վարդապետութիւնը խաչեալ Հրեայի մը հանդէպ պաշտում և զայն իբրեւ Աստուծոյ Որդի գաւանիլ էր : Բայց նուրիէն ալ պատմութիւնը չցուցո՞ւց թէ ան բարնաւոր պատճառներ ունէր վախնալու համար :

Եւ Քրիստոնէութեան աշխարհ մուտքը ի՞նչ արդիւնք տուաւ : Թէ Քրիստոս ձշմարտապէս աշխարհի լոյսը, եղա՞ւ՝ թէ ոչ, զայդ ամէն մարդ անհատապէս պէտք է որոշէ . և որովհետեւ պատմութեան իրողութիւնները մեր առջեւ են՝ մենք ալ մեզի համար կրնանք ու ըռչում մը տալ : Սա յայտնի է թէ մենք վերջին տամնընը գարերու ընթացքին մարդկային ազգի պատմութեան որչափ շատ ծանօթանանք, այնչափ աւելի կ'ըմբռնենք թէ Քրիստոնէութեան մուտքը որեւէ երկիր՝ նոր Քրիստոնէութեան մուտքը որեւէ երկիր՝ նոր դարագլուխ մը բացած է անոր պատմութեան մէջ :

Նաեւ թէ Եւրոպայի սոլոր երկիրներուն մէջ յառաջդիմութիւնը և ժողովրդեան կազմէ նոր կատակարանի ծանօթութիւնը ձեռքի կ'երթան :

Ուր որ իրերու այս վիճակը գոյութիւն ունի՝ քաղաքակրթութեան զարգացումը տեւական ու արագ եղած է : Կրթութիւնը ընդհանրական եղած է : Ամէն տեղ աղջատանոցներ, հիւանդանոցներ, յիմարանոցներ և որբանոցներ և ուրիշ բազմաթիւ հաստատութիւններ հաստատուած են տառապող մարդկութեան այլազան պէտքերուն գոհացում տալու համար : Մարդկային կեանքը դնահատուած ու յարգուած է : Ազդային խիոն մը ինքնինք ա'լ աւելի զգալի ըրած է : Կեանքի ումէն ծիւղերուն մէջ լաւատեսութեան մէջի ոզի մը կայ, ինչպէս նաեւ զգացում մը թէ աւելի բարձր բաներու համնելու համար կը յառաջնանք :

Այս երկիրներուն մէջ, ուր Քրիստոնէութիւնը ընդունուած է, բայց նոր կատակարանը ժողովրդին ձեռքը չէ տրուած, իրաւ զարգացում եղած է, բայց ոչ այնչափ արագ որչափ Քրիստոնիայ աշխարհին ուրիշ մասերուն մէջ : Այդ անդերն ալ ամենաազնիւ նուիրումով մարդկիկ, ինչպէս նաեւ Քրիստոնէութեան ոզին, զարժանալի կերպով ցուցնող շարժումներ եղած են, բայց ժողովրդային զանգուածին մէջ կայունութեան միտում մը և անտեսական ու կրթական բարեցրջութեան մէջ յետնամնացութիւն մը եւս տեմնուած է : Թուսիայի և Ապանիայի նման երկիրներ ասոր օրինակներ են :

Կրնայ իրբ փաստ յառաջ բերուիլ թէ ձափոն՝ առանց Քրիստոնէութեան և Նոր Կտակարանի ծանօթութեան՝ արագ յառաջդիմութեան օրինակ մըն է : Բայց այսպիսի փաստաբերութիւն մը կարեւոր գործոններու մէկ անտեսունն է : Ճափոն դեռ նոր արթնցած է , և անկարելի է ըսել թէ ի՞նչ պիտի ըլլայ : Պէտք է յիշել թէ զօրաւոր ազգի մը պատերազմի մէջ յաղթելու կարողութիւնը թէեւ կրնայ դինուորական ու նաւային զօրութիւն նշանակել , բայց այդ անպատճառ ձչմարիտ յառաջդիմութիւն ըսել չէ . որովհետեւ պատերազմը և անոր վերաբերեալ բաներ բարբարոսութեան նշխարներ են : Մէկ բանի մասին տարակոյս չկայ թէ Ճափոնի արթնութիւնը այն տաճն միայն տեղի ունեցաւ , երբ ան Նոր Կտակարանը իրբեւ իրենց մեծագոյն գանձը յարդող երկու ազգերու , Անդդիայի և Ամերիկայի , հետ շփում ունեցաւ : Բայց դեռ Ճափոն ինքնատիպ չէ : Անոր զօրութիւնը առաւելապէս արեւմտեան է : Կրօնքի տեսակէտով ան չդիտականութեան , Պուտայականութեան և Քրիստոնէութեան մէջտեղ կը տատամաի : Անոր ամենանշանաւոր գիւանագէտներէն և զինուորականներէն ոմանք Քրիստոնեայ են , և Ճափոնի Եկեղեցին կեանքով ու եռանդով վեղուն է : Կրնայ Ճափոն դեռ Քրիստոնեայ երկիր մը ըլլալ , բայց չմոռնանք թէ բոլոր տարբեր գպրոցներէն , հիւանդանոցներէն , գոլէճներէն և ուրիշ այդ տեսակ հաստատութիւններէ

չկայ հատ մը որ արեւմտեանի վրայ օրինակուած չըլլայ : Քրիստոնեաց արեւմուտքի մարդապարական և կրթական հաստատութիւնները Ճափոնի մէջ այդ տեսակ ձեռնարկութեանց համար իրեւ տիպար ծառայած են : «Քրիստոնեայ արեւմուտքը » կ'ըսեմ , որովհետեւ պատմութիւնը մեղի կը ցուցնէ թէ մարդապարական գրեթէ բոլոր կարեւոր ձեռնարկներ նախ արեւմուտքի մէջ Քրիստոնեաններու կողմէ յղացուեցան և գործադրուեցան :

Եւ հիմա զանք Հնդկաստանի — Հնդկաստանի որ կրօնական խորունկ խորհուրդներու և հոգեկան խանդու բաղձանքներու երկիրն է : Հնդկաստանի մէջ կրօնասէր ըլլալ ասլըելու , չնչելու և ուտելու չափ բնական է : Սուրբերու և խմաստուններու երկիրն է աս , և մարդ ամէն տեղ կը հանդիպի այնպիսիններու որոնք քաղցած են Աստուծոյ : Անաստուծութիւնը հոս շատ փոքր ոտքի տեղ մը կը հանչնան թէ հոգեւոր ճշմարտութիւններ վնասուել մարդուն ընկելիք ամենաբարձր հետապնդունն է : Սակայն և այնպէս Հնդկաստան երկիրն է Վկեսաներու , որոնք հաւանաբար գոյութիւն ունեցող կրօնական ամենահին գրուածքներն են : Երբ մենք արեւմուտքիններս անտառներու մէջ կը շրջէնք մորթազգեաց՝ Հնդկաստանի իմաստունները խորապէս կը հետախուզէին հոգեւոր աշխարհին յաւիտենական ճշմարտութիւնները : Փիլիսոփայական գրութիւններ կը

հիմնուէին և ուրիշ նոր գրութիւններու առջեւ տեղի կու տային : Խորհող խորհողի կը յաջորդէր, իւրաքանչիւրը իր նպաստը բերելով ժողովուրդին կրօնական պատմութեան : Բայց նորէն ալ այսօր ո՞ւր է Հնդկաստան :

Մեզի կը պատմուի թէ Վէտական Դարուն Հնդկաստան իր փառքի շրջանին մէջն էր : Այս տաեն ոչ անուղղամտութիւն, ոչ ապականութիւն, ոչ հպարտութիւն և ոչ ալ նախանձ կար ժողովուրդին մէջ : Պրահմինները պարզ, խիստ ու կրօնական կեանք մը կ'ապրէին : Թագաւորները ձանաքայի նման քաջ, արգար և հաւատարիմ էին : Կիները Սիթայի նման մաքրակենցաղ ու սիրող էին : Որդիններ Ռաժմայի պէս հնագանդ էին : Դեռատի եղբայրներ Պհարաթայի և Լաքմանի պէս պարտաճանաչ էին : Անտամները ուուրերով և րեշներով լեցուն էին և քաղաքարնակներն ալ կրօնքի նուիրուած էին : Աստուածային իմաստութիւնը անոնց մէջ էր Վէտաներու ձեռով : Բայց նորէն ալ այսօր ո՞ւր է Հնդկաստան :

Կ'ըսուի թէ Վէտաները Աստուծոյ կատարեալ և վերջնական իմաստութիւնը կը բովանդակին : Այս վերջնական իմաստութիւնը ստացողներ ի՞նչպէս ինկան մոլորութեան և խարբէութեան մէջ : Պէտք ենք հաւատալ թէ մինչեւ իսկ Աստուծոյ կատարեալ յայսնութիւնը անկարող պիտի ըլլայ մեղ վատասեռումէ և անկումէ պահելու : Մինչեւ անգամ ենթադրեցէք թէ մենք նորէն համնինք ընկերութեան

այն կատարեալ վեհակին, որու մասին կ'ըսուի թէ կար վէտական Դարերուն, բայց ի՞նչպէս կրօնական յուսալ անոր մէջ շարունակել : Եթէ մենք պահ մը վայելած ենք դայն, բայց յետոյ հեռացած, ի՞նչ բան պիտի արզիլէ մեղ այդ կատարելութեան երկրորդ անգամ՝ հասնելէ ետքը նորէն իյնալէ : Եթէ այս շիտակ է, ո՞վ պիտի ամբաստանէր Հնդկաստանը թմրութեան և անշարժութեան մէջ իյնալուն համար : Ինչո՞ւ մաքառինք, իթէ գիտենք որ մեր գաղափարականներուն համնելուն պիտի յաջորդէ վատասեռումի և անկումի շրջան՝ մը : Ամէն երկիրներու և զարերու ոսւրբերը մեր միաքերուն վրայ տպաւորած են սա խորհուրդը թէ մենք մեր միաքերը փոփոխական ու ժամանակաւոր բաներու վրայ հաստատելու չենք, այլ այն բաներուն վրայ որ յաւիտենական են : Եթէ կատարելութիւնը, որուն համնիլ կ'ըդանք, միայն ժամանակաւոր է և անոր կը յաջորդէ աւելի վատասեռում և անկում, ուրեմն ինչո՞ւ մաքառինք անոր համար : Եթէ միայն առժամանակեայ է՝ ինչո՞ւ բաղձանք անոր :

Ահա հոս կը զանուի մեծ հակադրութիւնը : Հնդիկ կրօնական պատմութիւնը — եթէ պիտի ընդունինք պնդումները անոնց որոնք կը յայտարարեն թէ կատարելութիւն կար Սաթ Եռուկի մէջ — կը ներկայացնէ վիճակը ժողովուրդի մը, որ հոգեւոր ու ընկերային կատարելութեան վիճակի մը մէջ կ'ապրի, որ Աստուծոյ կատարեալ յայսնութեամբ օրհնուած է, բայց

նորէն ալ աստիճանաբար կ'իյնայ այդ բարձր  
վիճակէն և կրօնապէս ու ընկերապէս կը վա-  
տասեռի, մինչեւ որ կը համանի ներկայ վիճա-  
կին, դոր անոնք կը կոչեն Քայլի Եռուկ:

Միւս կողմէ առէք Քրիստոնէութեան պատ-  
մութիւնը, Քրիստոնեայ արձանագրութիւններէ  
անկախաբար, ինչպէս որ այս գիրքին մէջ կը  
դառնէք զայն: Ան չյայտարեր թէ ինք առա-  
ջին անդամ յայտնուած է կատարեալ մարդ-  
կային ընկերութեան մը: Աշխարհ երբեք եղած  
չէ այնչափ գէշ վիճակի մէջ որչափ եղաւ անոր  
առաջին երեւումին աստենը: Հնդիկ հաւատքին  
համեմատ Աստուծոյ իմաստութիւնը, Վետա-  
ներու մէջ յայտնուածին համաձայն, անկարող  
էր մարդիկը խարէութեան և անկումի ազդե-  
ցութեան տակ իյնապէ արգելելու: Իսկ Քրիս-  
տոնէութեան պատմութեան համեմատ, չարին  
բոլոր ոյժերը, աշխարհի իմաստութիւնը, Հռով-  
մէական կայսրութեան նիւթական ուժերը,  
մարդկային գանգուածներու ատելութիւնը, թըշ-  
նամութիւնը և հալածանքը անկարող էին Քրիս-  
տոնէական հաւատքին ծաւալումը արգիլելու:  
Իրեւ մթութիւնը ցրուղ լոյս մը ան եկաւ  
իր բարձր դաղափարականներով և բարձրա-  
գոյն կենցաղավարութիւնով մը: Ուր որ ար-  
մատ բռնեց՝ նոր կեանք ներմուծել թուեցաւ:  
Խաղաղութեան Աւետարանին պատգամաւոր-  
ները անդին անցան այն մեծ անստաներէն, ուր  
նախապէս արձագանդեց ասպատակող բանակ-  
ներու սարսափը: Այս վերջինները մեղնելու

և գերի վարելու ուժով գացած էին, բայց ա-  
ռաջինը անոնց տկարութեամբ գնաց, ոչ թէ  
մեղնելու, այլ եթէ պէտք ըլլայ հաւատքի  
համար մեռնելու: Նորէն ալ, ամէնէն վերջը  
Հռովմէական լեգէնները չէին որ յաղթեցին  
Գերմանական ցեղերը, այլ Քրիստոսի Աւետա-  
րանը: Այս եւս պատմական է, քանի որ բո-  
լոր ընթերցողներ կրնան գիտնալ: Բոլոր եւ-  
րոպայի ու Ամերիկայի մէջ, ինչպէս ցուցու-  
ցինք արդէն, հոգեւոր, մտաւոր և նիւթա-  
կան յառաջդիմութիւնը շատ որոշ է այն վայ-  
րերը ուր նոր կտակարանը ամէնէն շատ կը  
գտնուի ու կը կարդացուի:

Ըսկելիքնիս քանի մը խօսքերու մէջ ամփո-  
փելով կրնանք ըսել որ, եթէ Վէտական Դա-  
րբերը կատարեալ դարեր էին՝ Հնդիկ վիճակը  
եղած է Վէտաները եւ Տեւական վաճաւում: Բայց  
Քրիստոնէութեան վիճակը, պատմու-  
թեան համաձայն, եղած է նոր Կտակարանը եւ  
Տեւական յառաջդիմութիւն մը դեպ ի լոյս: Հընդ-  
կականութեան պատմութիւնը թէ՝ Սանեաթին  
Տհարմականներու և թէ՝ ալ Արիա Սամաձիր-  
կաններու համեմատ եղած է լոյսէն դեպ ի  
մոլք: Իսկ Քրիստոնէութեան պատմութիւնը  
եղած է մոլքէն դեպ ի յարաձուն լոյս:

Ահա ճիշդ այս բանն է որ խնդիրը մեր ան-  
ձերուն համար նկատողութեան առնելը կարե-  
ւոր կը հանդիսացնէ: Եթէ Աւետարանին նկա-  
րագրութիւնները ճիշդ են՝ Քրիստոս յայտա-  
րարութիւններ կ'ընէ որ ահագին և եղական

Ահ : Ոչ միայն ինք կ'ընէ այդ յայտարարութիւններ թիւնները , այլ իր ժամանակէն մինչեւ մերը կը գտնենք թէ Անոր ծառայողներ միաձայնութեամբ կը յայտարարեն որ Անոր մէջ գտած են հոգիի խաղաղութիւն , փորձութեան մէջ զօրութիւն , և մեղքերու թողութեան զգացում , զոր Ան խոստացաւ տալ անոնց որոնք իրեն կը ծառային և զինքը կը սիրեն : Անոնք այս տեսակ յայտարարութեամբ մը շահելիք երկրաւոր բան մը չունէին . երկնաւոր բան մըն ալ չունէին եթէ այս յայտարարութիւնները ճշմարիտ չէին : Նորէն ալ մարաիրոսները ուշ բախութեամբ վկայած են այն ուժին և խաղաղութեան համար դոր Քրիստոս չնորհած է իրենց ահարկու չարչարանքներու մէջ : Քրիստոնեաններ մահուան ժամուն յայտարարած են թէ իրենք անոր սիրելի ներկայութեան միսիթարութիւնը կը զգան : Հայր , կամ մայր , կամ զաւակներ կորմնցնողներ կ'ըսեն թէ իրենք Անո՛ր սէրն ու համակրանքը զգացած են՝ իրեն զօրավիրտ իրենց փորձութեան ժամուն մէջ , և անոր խոստումին վստահելով ասած գացած են իրենց սիրելիններուն հետ նորէն միանալու յոյսով : Աշխարհ կը ծաղրէ ու կը խնդայ Քրիստոսի յայտարարութեանց վրայ , բայց աշխարհ խաղաղութիւն ունի՞ : Ոչ . աշխարհ հոգիի խաղաղութիւն չունի . բայց Յիսուսը սիրողներ իրենց խաղաղութիւնը Անոր մէջ կը գտնեն , և միաձայն կ'օրհնեն զԱյն , որ իրենց չնորհած է նախատուիլ իր սիրոյն համար :

Հոկ թէ Ան ահագին յայտարարութիւններ կ'ընէ , — ցնցող յայտարարութիւններ , որոնց նմանը ուրիշը չէ ըրած երբեք : Իր հետեւողներուն պատմութիւնն ալ գրեթէ հաւասարապէս ցնցող ու ահագին եղած է : Քրիստոս ամսներկու մարդիկ զրկեց , — տիկէտ ձկնորսներ և նմանները , — իր պատգամը աշխարհի տալու համար : Ասոնցմէ շատեր մեռցուեցան իրենց հաւասարին պատճառով , բայց Քրիստոնեաններ բաղմանալ սկսան : Այս կրօնքը ջնջելու համար ամէն միջոց գործածուեցաւ . անոնք առիւծներու առջեւ նետուեցան , ցիցերու վրայ այրուեցան , մինչեւ մահ մրկուեցան , ողջ ողջ բզկտել , դիշատել և մորթել տուին զանոնք , ծով նետեցին զանոնք և հանքերը զրկեցին գործելու համար . բայց այս ատենակերն իսկ այս կրօնքը աւելնալ ու ծաւալիլ շարունակեց : Աշխարհ չփացաւ թէ ի՞նչպէս վարուէր այսպիսի մարդոց հետ : Աշխարհ զանոնք երկրաւոր հարստութեան նույիններով չկրցաւ սիրաշահիլ , որովհետեւ , ինչպէս կուկիանոս կ'ըսէ , անոնք «կ'արհամարհէին» զանոնք : Աշխարհ չկրցաւ ահարեկիլ զանոնք , որովհետեւ , ինչպէս կ'ըսէ նոյն գրողը , անոնք մահը բանի մը տեղ չէին զներ , և յօժար էին մեռնիլ : Աշխարհ չկրցաւ զանոնք կուկով յաղթել , որովհետեւ անոնք չէին դիմադրեր : Վերջապէս Եւրոպա ինքվինքը կարտեալ զգաց և Քրիստոսի ոտքը խնարհեցաւ :

Բայց ի՞նչ էր Քրիստոս : Աշխարհի աշքին

Ան աննշան Հրեայ մըն էր : Բայց նորէն ալ  
պատմութեան ծանօթ ոչ ոք կինայ ուրանալ  
թէ այս Անձը , որ ամէնէն ստորին ոճրագործ-  
ներու պէս մեղոցուեցաւ , իբրեւ երկու հազար  
տարիներ աշխարհը հոգեւորականացնող ամե-  
նամեծ ուժը եղած է : Ո՞վ էր Ան : Ի՞նչ էր  
անոր ազդեցութեան բնութիւնը : Երբ Մէկը ,  
որուն ազդեցութիւնը այսչափ ազդած է աշ-  
խարհի բոլոր պատմութեան մէջ , որոշ յայ-  
տարարութիւններ կ'ընէ , պէտք չէ՞ որ այդ  
յայտարարութիւնները նկատի առնենք Արջօրէն :



## ՅԱՒԵԼՈՒԱԾ Ա.

### ԿԵԼՍՈՍ

Եպիկուրեանն կելսոս , անտարակոյս , Քրիս-  
տոնէութեան երկրորդ դարու գրական հակա-  
ռակորդներուն ամէնէն կատաղին էր : Քրիս-  
տոնէական կրօնքին վրայ անոր ըրած յարձաւ-  
կումները ծանօթ են իրենց պարունակած մեծ  
թշնամութեան ոգիսովը , և անոր այս նիւթին  
մօտենալու եղանակը կը ցուցնէ թէ ան սուր  
և կորովի միտքով մարդ մըն էր : Անոր գիր-  
քին անունն էր Ճշնարիս Խօսվլ : Այդ գիրքը  
ծանօթ է Որոգինէսի անոր գրած պատասխա-  
նէն միայն , բայց քանի որ Որոգինէս իր հա-  
կառակորդին խօսքերէն մէջքերումներ կ'ընէ  
և կէտ առ կէտ կը պատասխանէ անոնց , կըր-  
նանք կելսոսի բուն երկը քաղել Որոգինէսի  
պատասխանին էջերէն : Որոգինէսի այս ջա-  
տագովութիւնը ջատագովութեանց ամէնէն  
վերջինը և մեծն է : Եւսերիոս անոր մասին  
կ'ըսէ , «Այս ատեն ան գրեց նաեւ ութ գիր-  
քեր , իբրեւ պատասխան մեզի գէմ Եպիկուր-  
եան կելսոսի կողմէն գրուած այն երկին , որ  
կը կոչուէր Ճշնարիս Խօսվլ :» Կելսոսի երկը  
Որոգինէսի պատասխանէն իբր ութսուն տարի  
առաջ գրուած էր , կամ Փրկչական թուակա-  
նին 170ին :

Հոս մենք կելսոսի նկատողութեան առած  
կէտերէն հաղիւ մէկ քանին ուշագրութեան  
առարկայ կընանք ընել : Հարկաւ , ան ուր որ

Քրիստոսի և Քրիստոնէութեան պատմութեան  
մէջ բանի մը կ'ակնարկէ, զայդ կ'ընէ անոր  
յարձակելու համար, Անոր ակնարկութիւնները  
անոր համար արժէքաւոր են որ ան անոնց  
մէջ կը ցուցնէ թէ ի՞նչ էր Քրիստոնէութեան  
դաւանանքը այն շրջանին երբ ինք իր յար-  
ձակումներուն կ'ենթարկէր զայն : Մենք  
անոր ակնարկած խնդիրներէն ոմանք յիշա-  
տակելէ, և մէկ երկու առիթով ալ իր խօս-  
քերը մէջ բերելէ զատ բան մը չենք կրնար  
ընկել :

Կելոս Քրիստոսի մասին կը խօսի իբրեւ  
ովէկը որ հազիւ թէ վերջերը երեւցած է մար-  
դոց մէջ՝ (Գիրք Է. 12) :

Անոր մասին կ'ըսէ, «Կարձ ժամանակ մը  
առաջ ան սկսաւ սորբլեցնել իր վարդապետու-  
թիւնը, Քրիստոնեաններէ նկատուած ըլլալով  
իբրեւ — Աստուծոյ Որդին» (Գիրք Ա. 26) :  
Կելոս կը պնդէ թէ իր յարձակումի հն-  
թարկած վարդապետութիւնները Քրիստոնեա-  
ններու «Գիրք» երուն վարդապետութիւններն  
են (Գիրք Բ. 74) :

Այս մարդեղութեան վարդապետութեան  
վրայ կը յարձակի (Գիրք Դ. 2-30) :

Յովեմի կ'ակնարկէ իբրեւ «Հիւմնը»  
(Գիրք Ե. 52) :

Կը յիշէ մողերու գալուստը երկրպագելու  
համար մանուկ Յիսուսի իբրեւ Աստուծոյ  
(Գիրք Ա. 58) :

Կը խօսի նաեւ դէպի ի Եփիպտոս Փախուս-  
տին մասին (Գիրք Ա. 66, Ե. 52) :

Հերովդէսի կողմէ անմեղներու կոտորուե-  
լուն կ'ակնարկէ (Գիրք Ա. 58) :

Կը յարձակի նաեւ այն նկարագրութեան  
վրայ թէ Յիսուսի վրայ աղաւնի մը իջաւ ա-  
նոր միրտութեան ատեն (Գիրք Ա. 41) :

Նաեւ այն պատմութեան վրայ թէ երկին-  
քէն ձայն մը եկաւ Քրիստոսը Աստուծոյ Որ-  
դի յայտարարելով (Գիրք Ա. 72) :

Ինչպէս նաեւ Քրիստոնէական այն հաւատ-  
քին թէ Քրիստոս Աստուծոյ Որդի է (Գիրք  
Բ, առաջին կէսը, Զ. 72, 74, Է. 14 և ուրիշ  
տեղեր) :

Քրիստոսի ուսուցումներուն մասին խօսե-  
լով կ'ըսէ, «Նազարէթցի մարդը ասոնց (Մով-  
սիսական Օրէնքներուն) բոլորովին հակառակ  
օրէնքներ հաստարակեց, յայտարարելով թէ  
ոչ ոք որ ոյժ, հարստութիւն կամ փառք կը  
սիրէ, կրնայ Հօրը գալ, թէ մարդիկ ագուաւ-  
ներէ աւելի կերակուր ամբարելու հոգածու-  
թլալու չեն, թէ շուշաններէն նուազ հոգ տա-  
նելու են իբրեւց զգեստներուն մասին, թէ ա-  
նոր՝ որ իբրեւց ապտակ մը զարկած է՝ ուրիշ մըն-  
ալ ընդունելու համար երեմնին մատուցանելու  
են (Գիրք Է. 18) :

Մէջ կը բերէ, «Հասկա եթէ մէկը ապտակ  
մը զարնէ աջ ծնօտիդ, դարձուր անոր միւսն  
ալ» (Գիրք Է. 58) :

Կ'ակնարկէ Քրիստոսի հետեւողներուն իբ-  
րեւ «մաքսաւորներ և նաւավարներ» (Ա. 62)  
և կը հաստատէ թէ ան «Լքուած ու մատ-

նուած էր անսնցմէ, որոնք անոր ընկերակից-  
ները եղած էին, ամէն բանի միասին մասնա-  
կից եղած էին և զայն իրրեւ ուսուցիչ ունե-  
ցած էին, զայն որ Փրկիչ մը կը համարուէր  
և ամենամեծ Աստուծոյ Որդի» (Գիրք Բ. 9):

Ծաղրանքով կ'ակնարկէ նաեւ Քրիստոսի  
տաէնապին և մէջ կը բերէ անոր ըսելը, «Ու  
Հայր իմ, եթէ կարելի է, թող այս դաւաթը  
ինձմէ անցնի» (Գիրք Բ. 24):

Քրիստոսը «Խաչուած Յիսուսը, կը կոչէ,  
(Գիրք Բ. 36:)

Զայն մեացնողներուն մասին կը խօսի իր-  
րեւ «անոնց որ խաչեցին ձեր Աստուածը»  
(Գիրք Բ. 41):

Կը յարձակի նաեւ Քրիստոնէական այն  
հաւատքին վրայ թէ «Քրիստոս այս տառա-  
պանքներուն համբերեց մարդկութեան օգուտին  
համար» (Գիրք Բ. 38):

Քրիստոսի Յարութեան իրողութիւնը ժըխ-  
տել կը նկրածի (Գիրք Բ. 59, 70):

Յիսուսի գերեզմանին վրայ երեւցող հրեշ-  
տակներուն ալ ակնարկութիւն կ'ընէ (Գիրք  
Ե. 56):

Գերեզմանին քարը գլուրող հրեշտակին  
մասին ալ կը խօսի (Գիրք Ե. 52):

Կը ջանայ ցուցնել թէ Քրիստոնէութեան՝  
մարմինին յարութեան մասին ունեցած՝ հա-  
ւատքը յիմարական է (Գիրք Ե. 14):

Կը ինդայ Քրիստոնէաներու վրայ՝ ըսել-  
ուուն համար թէ «Աշխարհ ինձի խաչը ելած

է, ես ալ աշխարհին (Գաղ. Զ. 14, Գիրք  
Ե. 64):

Ակնարկելով այն եռանդին որով Քրիս-  
տոնէաներ մահը դիմագրաւելը Քրիստոնէու-  
թիւնը ուրանալէ աւելի կը նախընտրէին (48)  
Կելսոս կ'ըսէ, «Ասկէ զատ ձեր մէջ տարօրի-  
նակ և հակասական չէ մէկ կողմէն այսափի  
կարեւորութիւն տալ մարմինին, ինչպէս կ'ը-  
նէք, յուսալով որ նոյն մարմինը նորէն պիտի  
յարութիւն առնէ, իբր թէ ան մեր լաւագոյն  
և ամէնէն թանկագին մասը եղած ըլլար, ու  
նորէն ալ միւս կողմէն զայն այսափի չարչա-  
րանքի ենթարկել իբր անարժէք բան մը:  
(Գիրք Բ. 48):

Քրիստոնէաներու եղած հաւածանքներուն  
ակնարկելով կելսոս կ'ըսէ. «Զէք տեսներ,  
բարի տէր, թէ բուն ձեր ոգին» (Քրիստոսը  
ըսել կ'ուզէ) միայն նախատուած չէ, այլ նաև  
ամէն երկիրէ ու ծովէ աքսորուած է, և զուք  
ալ, որ անոր ձօնուած պատկերի մը պէս էք,  
կապուած էք ու կը պատժուիք, կը ցցահար-  
ուիք, մինչդեռ ձեր ոգին — կամ ինչպէս զուք  
կը կոչէք զայն, «Աստուծոյ Որդին» վրէ՛ շու-  
ծեր չարիք ընողներէն: (Գիրք Բ. 39)

Կելսոսէ այսափի միայն: Անոր վկայու-  
թիւնը օգտակար է, որովհետեւ կը ցուցնէ թէ  
երկրորդ գարու այս մատենագիրը ինչ որ գտաւ  
Քրիստոնէաներու գիրքներուն մէջ՝ մեր այսօր  
գտածին միեւնողնը ըլլալու է: Հետաքրքրա-  
կան է տեսնել թէ ան Քրիստոսի հրաշք գոր-  
ծելլը չուրանար, բայց անոր հրաշագործութեան  
կարողութիւնը իբր ոգիներու և կախարդու-  
թեան օգնութեամբ կը ներկայացնէ: (Գիրք Ա. 6)



## ՅԱԽԵԼՈՒԱԾ Բ.

Թէ Ի՞նչ ՏԱԿԱՏԱԳԻՐ ՈՒՆԵՑԱՌ

ԿԱՆԱԱԳՈՅՆ ՀԱԿԱՔՐԴԱՏՈՒՆԷԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Կելսոս միակ գրողը չէր որ յարձակեցաւ  
կանխագոյն Եկեղեցին վրայ : Նոր-Պղատոնաւ-  
կանն Պորփիւր տամնըհինգ դիրքեր գրեց Քրիս-  
տոնեաներուն հաւատքին դէմ : Տիւրացին Մե-  
թոտիոս , Կեսարացին Եւսեբիոս և Լաւդիկե-  
ցին Ապողինարիս ասոնց դէմ հերքումներ գրե-  
ցին , բայց այդ հերքումները կորսուած են , և  
Պորփիւրի գործերէն՝ որոնց դէմ գրուած էին  
այս հերքումները՝ հազիւ քանի մը հատակու-  
տորներ ունինք : Հիւրոկդէս Եւս գրեց Երկ օրը  
որուն անունն էր Ճշնարտանէր Խովեր , որ մեզի  
ծանօթ է այն հերքումով զոր գրեց Եւսեբիոս :  
Թենանցի Ապողուինոսի Կեանէլ՝ գրուած Փիլու-  
տրատոսէ՝ կրնայ Քրիստոնէութեան դէմ հա-  
կաձառութեանց մաս մը նկատուիլ :

Ընթերցողը կրնայ հարցնել թէ ինչո՞ւ Ե-  
կեղեցին հայրերուն երկերէն չատերը մեզի  
հասած են , մինչդեռ Քրիստոնէութեան դէմ  
գրուած կանխագոյն երկերէն ոչ մէկը մնացած  
է : Սոսր քանի մը պատճառներ կան : Թերեւս  
գլխաւորն է Քրիստոնեայ Յուստինիանոս կայ-  
սեր հրովարտակը (527-65) : Գրբախտաբար այս  
վեհապետը շատ կը հետաքրքրուէր Աստուա-  
ծաբանական խնդիրներով և իբրեւ կայսր իր  
ոյժը գործածեց իր գաւանանքը պարտազրելու  
համար : Ան գոյեց Աթէնքի Փիլիսոփայական  
գլորոցները , հրամայեց որ իր հպատակները

մկրտուին՝ իրենց ստացուածքներուն գրաւու-  
մին և աքսորի սպառնալիքով , և հրովարտակ  
մը հանեց՝ (Հոռվմ . Օրինագիրք Ա. գլուխ 1  
Յօդ . 3) հրամայելով Քրիստոնէական կրօնին  
դէմ գրուած բոլոր գիրքերուն արգիլումը :  
Ահա այս կարգադրութիւնն է զոր մեծապէս  
պատասխանատու կրնանք նկատել կանխագոյն  
հակաքրիստոնէական գրականութեան կորըստ-  
եան համար , ոչ միայն այն բազմաթիւ գիրքե-  
րուն համար որ այս կերպով կորսուած ըլլա-  
լու են , բայց այն նախլնթաց օրինակին հա-  
մար զոր ան հաստատեց զանոնք այսպէս ջըն-  
ջելով :


Նման կարգագրութիւնն մըն ալ եղաւ Քրիս-  
տոնեաներու դէմ Դիոկղետիանոսի իշխանու-  
թեան օրով , երբ , «ամէն կողմ հրովարտակ-  
ներ զրկուեցան Եկեղեցիները հիմնայատակ  
կործանելու , և Սր . Գիրքերը կրակով այրե-  
լու համար : » (Եւսեբիոսի Եկեղ . Պատմ . Գիրք  
Բ . Գլ . 2) : Բայց Քրիստոնեաներու համար այս  
խղճի խնդիր մըն էր . և անոնցմէ շատեր ի-  
րենց Սր . Գիրքերը տալէ աւելի կը նախընտ-  
րէին մեռնիլ : Բայց անոնք , որ Քրիստոնէու-  
թեան դէմ գրուած գիրքեր ունէին , զանոնք  
յանձնելու մասին այսպիսի խղճահարութիւն  
մը չէին կրնար ունենալ , և շատ քիչեր յիմա-  
րութիւնը պիտի ունենային զանոնք պահել յա-  
մառելու , երբ այդպէս ընելնուն արդիմքը  
պիտի ըլլար տունէ և ստացուածքէ զրկուիլ :  
Ահա այս կերպով էր որ հակաքրիստոնէական


գրականութիւնը կորսուեցաւ, մինչդեռ Քրիստոնեաներու գիրքերը մնացին, վկայելու համար բարեպաշտութիւնը անոնց որ զանոնք պահեցին իրենց կեանքին գինովը իսկ :

Յուստինիանոս իր ժամանակին ողիին հաւատարիմ էր երբ այդ վերոյիշեալ հրովարտակը հանեց : Որովհետեւ յաջորդ հաղարամեակին մոլորած կրօնական նախանձը և մոլեսանդ վանդալութիւնը խորհեցաւ թէ զանոնք կործանել և կուապաշտութեան յիշատակարանները չնչել, «Աստուծոյ պաշտօն մատուցանել» էր : Այդ խաւար դարերուն մէջ վանքերը այն միակ վայրերն էին ուր զիրքեր կրնային կորուստէ համեմատաբար ապահով ըլլալ : Անոնց մէջ կը պահուէին Սբ. Գիրքերը և եկեղեցիի հայրերուն գրուած քնները, կ'ընդօրինակուէին և ձեռքէ ձեռք կ'անցնէին սերունդէ սերունդ : Բայց կելսոսի և Քրիստոնէական կրօնին միւս թշնամիներուն գրուած քնները այդ վանքերու պատերուն մէջ իրենց համար տեղ չէին կրնար գտնել : Արդիւնքը սա եղաւ որ անոնք չատպափ պատեհութիւն մը ունեցան իրենց գոյութիւնը պահելու մինչեւ այն ատենը՝ երբ անոնց արժեքը պիտի գնահատուէր :

Ա Ե Ր Զ







ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱԻԵՏԱԲԵՐԸ ընտանեկան  
թերթ մըն է , և , բացի կարեօր լուբերէն , կը  
պարունակէ թարմ ու շահեկան յօդուածներ :  
Տարեկան բաժնեգինն է 40 դահեկան :

\*\*\*

ԱԻԵՏԱԲԵՐ ՄԱՆԿԱՆՑ պատկերագարդ ամ-  
սաթերթ մըն է զեռատիներու համար : Կը  
պարունակէ պատմութիւններ , օպուակար տե-  
ղեկութիւններ , կարճ ներշնչիչ խօսքեր , հա-  
նելուկներ , հայլն , մամնաւորապէս մանկանց  
յարմար : Պէտք է մէկ օրինակ գտնուի ամէն  
տղու ձեռքը : Տարեկան բաժնեգինն է 8  
դահեկան : Եթէ մէկ հասցէի 15 օրինակ գըր-  
կուփ , զինն է 75 դահեկան , և մէկ հասցէի  
արկուած 25 օրինակներունը՝ 108 դահեկան :  
Դիմել հետեւեալ հասցէին .— Յ. Մատթէոս-  
եան , Պայմբել Հառու , Կ . պոլիս :

Վ. 8  
“ԱՐԵՏԱՄԵՐ”Ի ՄԱՏԵՆԱԴՐԸ

- Թիւ 1. ՌԱԿԵԳԵՏԻ ԹԱԳԱՒԻՈՐԸ, Հեղինակ՝  
Ճռ Բըսքին, Թարգմանիչ՝ Գրիշ-Քնար.  
Էջ՝ 68, գի՞ն՝ 1 դահ։։
- Թիւ 2. ԿԱՂ ԽՇԽԱՆԻԿԼ ԵՒ ԵՐ ԹԱԶՈՂ 10-  
ԴԻԿԻ, Հեղինակ՝ Միսիս Միւլլը Քրէք.  
Թարգմանիչ՝ Գրիշ-Քնար. Էջ՝ 147,  
գի՞ն՝ 2 դահ։։
- Թիւ 3. ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ ՏՈՒՆԿԵՐԸ ՌԻ-  
ՍՊԻՄՆԱՍԻԹՈՒԱԾ ՄԵՐ ՆԱԽՆԵԱՑ  
ԹԱՐԴՄԱՆՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ. զրեց,  
Տոքթ. Յովհ. Արթինեան. Էջ՝ 168,  
գի՞ն՝ 5 դահ։։
- Թիւ 4. ՅՈԼԱՐԱՆ ԱՆԳԼԻԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒ-  
ԹԵԱՆ, Հայացուց՝ Սահակ-Մեսրոպ.  
Էջ՝ 160, գի՞ն՝ 7½ դահ։։
- Թիւ 5. ԱԼԵՍԱՐԱՆԻՆ ՊԱՏՄԱԿԱՆՈՒԹԻՒՆ.  
զրեց՝ Նմանողաց Եղբայրակցութեան  
Անդամ մը, Թարգմանեց՝ Գրիշ-Քնար.  
Էջ՝ 74, գի՞ն՝ 1 դահ։։
- Դիմել առ Յ. Մատթէոսեան, Պայպը-Հառու  
կ, պոլիտ։

ԳԻՆ | ԳԱՀ.



1389





1348